

354-360

Dling-hy  
34-40



## Գ. Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Զ Ա Ր Դ


# ՎԵՐԱԿԱՐԱՎԱՐ ԲՆԱԿՈՒԹԻԹԻՆ

## (ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ)



## Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ի Ւ Զ

ԱՏԵՓԱՆ Պ. ՖՐԱՅԼԻՋԵԱՆ



معارف نظارات جلیله سنك ۱۶۹ نومروی رخصتname سیله طبع اولمشدر

Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

1893

11888

Իր սրբի քարտանուք, մահացած

Ակոնդի Եվեղիք, Տառի

1 Հունվար 1912

Բայրա

Յաղթացիք

## ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹ

ԱԶԳ. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ



Թիւ 33

## ՎԱԻԵՐԱԳԻՐ

### ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՅ

ԱԶԳ. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Աշխատախրողին եւ Հրատարակին Ստորագրութիւնները  
չկրող օրինակի անվաւեր են:

Ազգային Կեդրոնական Վարչութեան Ուսումնական Խորհուրդս ի նենին առնելով «Կենդանական բնախօսութիւն» անուն դասագիրքն, պատրաստեալ ի ձեռն Աղջային Ուսուցիչ Մեծապատճեն Գալուստ Էմինտի Մալաքեանի, գտալ զայն դիւրուսոյց եղանակաւ ու պատշաճապէս պատրաստեալ, եւ օգտակար համարելով նորա գործածութիւնն յԱզգային վարժարանս, կ'արտօնէ զայն պատճենապէս :

Ի դիմաց Ուսումնական Խորհրդոյ

Վ. Աշենադպրի Աշենապես  
Մ. Մէջուհեան Ռ. Յ. Պէրոքիւն



38-2014

1892  
1892

14 Հոկտ. 1892

Կ. Պոլիս

### Մեծապատիւ Տէր.

Մալաքեան էֆէնիի աշխատափրած Կենդանական թնախօսուրիւնն ինչպէս նաև Առողջաբանուրիւնը, զորս Խարհուրդի հանեցաւ իմ բննուրեան յանձնել, ընթեցայ ամբողջովին :

Մանկանց համար գրուած գիտական լաւ աշխատուրիւններ են սովա, որք մեր վարժարանաց մէջ աւանդելի հարկաւոր գիտուրիւններէն Բնաբանականն եւ Առողջաբանականը կ'ուսուցանեն նախապատրաստական կերպիւ :

Խոսակցուրեան ձեւով համառօս դասեր են, մանկանց մտքին եւ հասկացողուրեան յարմար պարզ եւ դիւրիմաց ոճով շարադրեալ, զորս Մալաքեան էֆէնիի ծանօթ գրիչն աւելի եւս համոյական առնելու նկրտած է, բժշկական օրինակներու, գիտական պատկերներու եւ իրատական առանձներու ընթիր հաւաքածոյիլ :

Մալաքեան էֆէնիի այս երկու աշխատափրուրիւններն, ընտրելագոյն իրենց տեսակին մէջ, եքէ միայն ունենային վերջին դաս մըն ալ որ առողջաբանուրեան վրայ ընդհանուր տեսուրիւն մը զծէր<sup>(1)</sup>, անկեդորէն կ'ըսեմ որ մեր նախակրարանական գիտուրեանց համար առ այժմ կատարեալ դասագրենքը կ'ըլլային :

Մալաքեան էֆէնի բժիշկ չէ, բայց բժշկավայել

(1) Այս դիտողուրեան զոհացում տրուած է Առողջաբանուրեան դասագրին մէջ : ԱՇԽԱՏԱՍԽՐՈՂ

# ՅԱՌԱՋԱԲԱՆ

Բնագիտական և Բնագատմանկան ուսմանց պէտքը հետղէտէ  
աւելի՝ զգալի կ'ըլլայ մեր կրթութեան մէջ :

Մեր Կարողութեան չափով, գոհացում տալրւ համար պյտ-  
պէտքին, ուրիշ շատ մը նմանորինակ երկասիրութեանց մէջն ընտ-  
րեցինք Բոլ Պէրի Գիտական ուսուցում անուն գործը զոր ինչ ինչ  
փոփոխութեամբ ջանացինք պատշաճեցնել մեր պիտոյից :

Բոլ Պէտան ընտրեցինք գիտառորաբար անո՞ր համար որ ունի  
մանկավարժական արժանիք :

Դասի, չբենաւորեր ուսանողին յիշողութիւնը մանրամասն  
ծանօթութիւններով. այլ գիտութեանց գիտաւոր սկզբունքներն  
ու երեւոյթները ուսուցանելով կը հրաշանդէ միտքն ու կը հետա-  
քըրքը զայն :

Երկրորդ, գասուց աւանդման մէջ ի գործ կը գնէ Զննական  
մեղուն որ կ'ազատէ մանկական միտքը մեքենականութենէ :

Երրորդ, նիւթերու կապակցութիւնը միշտ կը պահէ Հատ-  
ուածէ Հատուած, դասէ դաս, մինչեւ իսկ գլուխէ գլուխ :

Չորրորդ, ամէն նիւթի մշակման մէջ յաջողութեամբ կը գոր-  
ծադրէ՝ ուսուցանն եթէ ոչ միշտ հինգ աստիճանները, գէթ երեքը :

Հինգերորդ, երեք շրջաններու մէջ ալ Տարրական, Մթջին,  
Բարձրագոյն — միեւնոյն նիւթերը կ'առնէ և շրջանէ շրջան կ'ընդ-  
լայնէ զանոնք իրը համակերպն շրջանակներու մէջ :

Այս բազմակողմանի առաւելութիւններէն զատ, Ճարտարու-  
թիւնն ունի պարզելու գիտական փորձերն այնչափ որ ամենէ յե-  
տին դպրոցին մէջ անդամ կարեի է կատարել զանոնք խիստ դիւ-  
րագնի կերպով. գոլովքուսական, կենդանական, ևն հաւաքա-  
ծայից՝ աշակերտք, ընթերցմանը սոյն դասագրքերուն, ինքնա-  
յորդոր հետամուտ կ'ըլլան կազմել և հետզետէ Տոխացնել դպրո-  
ցական թանգարան մը, խուզարկութիւններ ընելով Բնութեան  
ծոցին մէջ :

Իր մանկավարժական գերազանց արժանեօք, այս գործը կը  
յարմարէ ո՛չ միայն նախակըթարանի աշակերտաց իրը դասագիրք  
ծառայեիլու, այլ և ընտար օժանդակ մը կրնայ ըլլաւ նաեւ մեր  
նորավարժ ուսուցիչներուն ձեռաց մէջ, ընտելացընելով զանոնք  
բացացարան պարզութեանց պարզութեան, յստակութեան, և՝ իրը օրինա-  
բացատրութեանց պարզութեան, յստակութեան, և՝ իրը օրինա-  
բացի դասուց հաւաքածոյ, գէթ գործնականապէ առաջնորդ ըլ-  
լութ անոնց՝ ուրիշ դասաւանդութեանց համար, ու թերեւս ալ  
իրենց ասպարէզին մէջ տեսականապէս զարգացման սէրը ներշըն-  
չելով շատերու:

\* \*

Բնութեամբ զիտէ լաւապէս բացատրել բժշկական խր-  
թին կէտերը, ընտիր ասացուածներով, մանաւանդ նըս-  
դպապէս հայացեալ գիտական գեղեցիկ բառերով, ինչ-  
պէս կ'երեւի սա իւր աշխատութեանց մէջ :

Փափագելի է որ նմանօրինակ գործեր հուպ ընդ  
հուպ լոյս տեսնեն մեր մէջ եւ մեր մանկունք նաեւ  
բժշկական կենցազօգուտ գիտութեանց մասին ալ սկսին  
լուրջ ծանօրութիւններ սահնալ, զի ինչպէս գրած է  
անմանն Տէքարք, բժշկական գիտութեանց ուսումը  
մէջի զարգացման մէծապէս կը նպաստէ :

Քաղց է ինձ յուսուալ որ Ուսումնական Խորհուրդի  
կը հանի վաւերացունել սոյն օգտաւոս աշխատութիւն-  
ներն ի խրախոյս աշխատասիրողին եւ ի գրգիռ այլոց,

Եմ միւս Զերդ անձնուէր  
Տօթթ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

ՄԵԾ. ՈՒԹԷՈՍ Էֆ. ՊԵՐՊԵՐԵԱՆ  
Ա.ՏԵՆԱՊԵՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՐԴ  
Ազգ. Կեդր. Վ. ԱՐՀՈՒԹԵԱՆ

Գործոյն հրատարակութեան կը ձեռնարկենք սկսելով Բարձրագոյն ընթացքէն որու այլ եւ այլ մասսանց մէջէն առաջին անգամ լրս կը տեսնէ Ներկայս . Կենդանական Բնախօսութիւն : Առո մէջ Մարդկային մարմինն է որ առնուած է իբր տիպար , անցողակի բացատրելու համար կենդանական միւս դասակարգերու բնախօսութիւնը : Մենք յարմար դատեցինք մարդկային մարմնոյ ուսման յարակցել Առողջաբանութեան դասնթաց մի որ տասներկու դասի բաժնուած՝ լրս կը տեսնէ մօտ օրէն : Երկութը զիրար կը լրացնեն , և , իբր Բարձրագոյն ընթացքի մասեր , յառակացեալ են մեր նախակրթաբանաց Ե՞ւ կամ Զ. Կարգերու գործածութեան :

\* \* \*

Ինչպէս գործածել պէտք է այս դասադրբերը :

Ուսուցին և աշակերտաց մէջ կատարուած խօսակցութիւններ են այն դասերը որք կը դանուին այս դասադրբերուն մէջ . զանոնք գոյ ոօրվեցնել անհեթեթ բան պիտի ըլլոր :

Ուսուցիչը կենդանի բարբառով պիտի բացատրէ գտար իօսակցութեան միջոցաւ , պիտի մշակէ դասի նիւթը հետեւելով այն ասակճանաց որոցմով հեղինակը քայլ առ քայլ կ'առաջնորդէ իր սաները նախապէս որոշեալ նպատակին :

Աշակերտը պիտի կարդան , վերստին պիտի կարդան դասը գրքին մէջ . և ի Կարգին , պիտի բացատրեն իրնոնք ալ դասին դիմաւոր կէտերը օգնութեամբ Հարցարանաց որոնք դրուած են իւրաքանչիւր դասէ ետք : Ամեն մէկ դասի յարակից դրուած է , նշյնպէս , այն դասին ամփոփումը որ՝ գլխաւոր գծերով , կը ներկայացընէ դասին նիւթը . այս ամփոփումն է միայն զոր ի հարկին ուսուցիչը կրնայ գոյ ընել տալ աշակերտաց երբ ասնոք կարող չըլլան ազատօրէն գիւրութեամբ բացատրել իրենց սրվածը :


Հարցարաններէն զատ , ամէն մէկ գլուխէ ետք դրուած են խմբագրութեան նիւթեց համարներու բաժնուած . աշակերտաց կարգութեան համեմատ մէկ կամ աւելի համար կը տրուե գրաւոր կերպով պատրաստելու . այս համարներով , եթէ իդշամիս կերպով պատրաստուին , դաշտափարք իրենց վերջնական դրոշը կը թողուն ուսանողին մտաց մէջ : Գ.

Ա. ՄԱԼԱԹԵԱՆ

## ԿԵՆԴԱՆԱԿԱՆ

### ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

1. Շատ կարեւոր բան է սորվիւ անասուններու բոյսերու , քարերու անունները , անոնց գտնուածտեղերը , անոնց նմանութիւններն ու տարբերութիւնները , օգուտներն ու վեասները : Խիստ շահեկան բան է գիտնալ թէ ինչպէս կ'իյնան մարմինները , թէ ինչպէս կ'անդրագառնայ լսյուր , եւ թէ ինչպէս կը կազմուի ելեկտրականութիւնը : Բայց այսոնցմէ շատ աւելի յանկուցիչ բան մը եթէ կայ , այն է զիտնալ թէ ինչպէս կ'ապրինք նոյն խսկ մենք , եւ թէ ինչպէս կարող եղած ենք դիաել , կամ յառաջերեւ այնքան հրաշալի բաներ . եւ , այս առթիւ , հասկնալ թէ ինչպէս կ'ապրին մեր տուրջը գտնուած կենդանեացիները . քանզի , էապէս , մարդըն ալ կենդանեաց նման է իր կազմուածքով : Բնախօսութիւն կը կոչուի այն գիտութիւնը որ կետնքի այս տեսակ խնդիրներով կը գրադի :



Ձեւ 1. — Վեց ամիսէն , փոքրիկ վառեակները կրենց հօրն ու մօր չափ խոռոր պիտի լլան . սենդապորին :

2. Բնախօսութեան երեք խնդիրներ . — 1. Սրբադապութիւն . — Բակին մէջ , սա փոքր վառեկներու

Ճագերամին նայեցէք (ձեւ 1): Անոնցմէ ամէն մէկը գեռ 100 կրամ ծանրութիւն չունի. բայց մի քանի ամիսէն, կատարեալ հաւու չափ խոշոր պիտի ըլլան, եւ այն ատեն հիմակուընէ և քիլօկրամ աւելի պիտի կշռեն: Յետոյ, իրենց ամբողջ կենաց մէջ, գրեթէ միեւնոյն կշիռը պիտի ունենան:

Եթէ ձեզի հարցունէի թէ ի՞նչպէս կըլլայ որ անոնք կը մեծնան այսպէս, թէ ուրկէ՛ կ'առնեն քիլօկրամ մը ծանրութիւնն որով կ'աւելնան, առանց վլարանելու պիտի պատասխանէիք ինձ թէ իրենց կերած կուտովն է որ կը մեծնան, իրենց սնունդէն է որ այդ կշիռը կ'ստանան: Շատ լա՛ւ: Բայց կը կարծէք թէ վեց ամսուան մէջ մէ՞կ քիլօկրամ կուտ կերած պիտի ըլլան միայն: Ա՛հ, տանտիկինը լաւ գիտէ. մինչեւ այն ատեն գրիւներով կուտ կըլլած պիտի ըլլան: Ուրեմն, սենթեան ամենափոք մէկ մասն է որ անոնց մարմնոյն մէջ կը մնայ և անոնց օգուտ կ'ընէ. Ասկէ զատ, երբ մեծնան, անտարակոյս նորէն կուտեն, եւ սակայն անոնց ծանրութիւնը չ'աւելնար: Ի՞նչ կ'ըլլայ ուրեմն անոնց կերած կուտը, և ուտելն ի՞նչ քանի կը ծառայէ անոնց:

Ահա՛ առաջին խնդիրն որուն կը հանդիպի Բնախօսութիւնը. Ի՞նչ կ'ըլլայ եւ ի՞նչ քանի կը ծառայէ մեր առած սնունդի, եւ ինչո՞ւ սնունդ կ'առնենք: Քանզի անպատճառ պէտք է սնունդ առնել, եթէ ոչ անօթութենէ կը մեռնիք: Այս է Սննդառութեան խնդիրը:


Յ. Յ. Զաքացողութիւն Յ. Շարժում. — Բայց սննդառութեան խնդիրն ո՞րչափ ալ կարեւոր ըլլայ, ո՞չ ամենէ հետաքրքրականն է, ո՞չ ամենէ դժուարինն ա-

նոնցմէ զորս կենդանեաց կեանքը մեզ կը ներկայացունէ:

Արսէն, պատուհանը ուժով մը բա՛ց եւ վառեակ ներուն ետեւէն պոռա՛: Տե՛ս, ի՞նչպէս կը փախչին (ձեւ 2): Վախցան: Հիմա, վայրկեան մը սպառէ որ հանդարտին, եւ հացի սա փշրանքը նետէ անոնց: Վազելով կուգան վերսին, ուրախ զըռարթ՝ թխամայրն առջեւէն: Ի՞նչ կը նշանակէ այս բանը:

Այս բանը կը նշանակէ, նախ, թէ անոնք լսեցին հանած աղմուկը, եւ տեսան ըրած թիւն: Տեւ 2. Վախցան. զգացողումուկդ, եւ տեսան ըրած թիւն: Տեսէ՛ ի՞նչպէս կը փախչիմ: շարժումներդ: մէկ բառով, կը նշանակէ թէ զգացին որ հոդ մէկը կարկամ բան մը կար: Յետոյ կը նշանակէ թէ հասկցան որ այն աղմուկն ու շարժումները սպառնական էին առաջին փորձին մէջ, նպաստաւոր՝ երկրորդին մէջ: Վերջապէս, կը նշանակէ թէ, հասկնալով, շարժեցան, այսինքն՝ հրամայեցին իրենց բարերուն եւ բեւերուն որ շարժին: Եւ այսպէս, թէ՛ խոյս տուին այն վտանգէն որ կ'սպառնար իրենց, և թէ՛ օգուտ քաղցին այն նպաստաւոր պարագայշին որ կը ներկայանար իրենց:

Ահա՛ ուրեմն ուրիշ երկու խնդիրներ: Նախ, թէ ի՞նչպէս կենդանիները կրնան զգալ, հասկնալ, հրամայել. այս է զգացողութեան և իմացականութեան



Խնդիրը : Յետոյ , թէ ինչպէ՞ս անոնց կամքը կրնալ գործադրութիւն : Ինչպէ՞ս ամբողջ մարմինը . թաթերն ու թեւերը , երբ կենդանին թեւ ալ ունենայ , կը հնազանդին հրամանին և յառաջ կը բերեն շարժում . այս է շարժման խնդիրը :

Ահաւասիկ երեք մեծ խնդիրներ : Մի առ մի պիտի քննենք զանոնք : Շարժումէն պիտի սկսիմ , վասն զի շարժման մէջ պիտի տեսնենք ոսկորները , ոսկրակամքը զարդարութիւնը գիւրացնելու համար :

Ամփոփում . — Բնախօսութեան երեք խնդիրներն են . սննդառութիւն , զգացողութիւն , շարժում :



ՀԱՅՈՒԹՈՒՆ . — Ի՞նչ ըսել է բնախօսութիւն . — Բնախօսութեան առաջին խնդիրը ո՞ն է եւ ի՞նչ կ'ըսուի . — Երկրորդ խնդիրն ո՞ն է . — Երրորդն ո՞ն է :



## Ա . ՇԱՐԺՄԱՆ ԵՐԵՔ ՍԱՍԱՐՅԻՐԾ . — ԳՐԱՍԵՂԱՆ .

Ներուն առջեւ լաւ մը կեցէք և ձեր ծզին Ա հարթ հաւասար դրէք գրասեղանին վրայ (ձեւ 3) .

Յետոյ , Ա ծզին ծալեցէք Բ բազկին վրայ (ձեւ 4) Լաւ . ահա շարժում մը : Ի՞նչ պատահեցաւ :


Դուք ամէնքդ ալ լաւ գիտէք թէ բազկին մէջ կայ Բ ոսկոր մը և ուրիշ Գ ոսկոր մը (իրապէս երկու ոս-

կոր) ծզիին մէջ (ձեւ 5) : Այս ոսկորներն իրարու Կը դպչին Ա կէտին , արմուկին վրայ , եւ հոն իրարու վրայ կը շարժին : Ձեր շարժումուը Գ և Բ ոսկորներն իրարու մօտեցան , ձիւդ ինչպէս պիտի պատահէր կարկինի մը Ձեւ 3 . — Ձեր ծզին Ձեւ 4 . — Ա ծրերկու թեւերուն Այս Անարք նաւասար դին ծալեցէք ոսկորները ծայր ծայր դրէք գրասեղանին Բ բազկին վրայ : Բ իրաղացին արմուկին վրայ , այնպիսի տեզւոյ մը վրայ , որ այս բանին համար յօրինուած է և որու կ'ըսեն յօդուած :

Բայց այս ոսկոր-

ները՝ գաւազաններու պէս կարծր մարմիններ են . Եթէ բու Ձեւ 5 . — Գ եւ Բ ոսկորները ծայր լորովին մինակ ըլւածին արմուկի յօդլային , ծայր ծայրի մնային անշարժ՝ կարկինի թեւերուն պէս : Ոսկորներուն ուրիշ բան մըն ալ պէտք է որպէս զի կարող ըլլան շարժելու . այս բանը մլանուեն է :

Մեր փորձը նորէն ընենք . ծզին ծալենք բազկին վրայ կին վրայ կամ , ինչպէս կ'ըսեն բնախօսութեան մէջ , Ձեւ 6 . — Ակէտին վրայ կ'զգաք ծզին կորացրնենք բազկին բոն մը որ կը կարծրանայ ու կը ինուբայ ա'ն է ծղլոյն վրայ : Հիմա , մինչդեռ կորացուիչ մկանուենք :



ծղին կը շարժէք, ձախ ձեռքով բռնեցէք բազկին մէջտեղէն (ձեւ 6): Լաւ կ'զգաք թէ Ա. կէտին վրայ, ձեր ձեռաց տակ, բան մը կը կարծրանայ ու կը խոշորնայ: Ծղին շարժող մկանունքն է, ծղւոյն կորացուցիչն է այն որ կ'սկսի գործել:

Ամփոփում. — Այսպէս ուրեմն, ամէն շարժման մէջ, նկատելի երեք կէտեր կան. ոսկոր, յօդուած, մկանունք:



ՀՈՐՑՈՐԾՆ. — Բազկին ու ծղւոյն մէջ զգացուած կարծր բանն ի՞նչ է. — Յօդուած ո՞ր տեղին կ'ըսեն. — Ի՞նչ կ'ըսուի ոսկորները շարժող գործարանին. — Ատոր նայելով, շարժման մէջ նկատելի երեք մասերն որ ո՞նք են:




#### 10 ՈՍԿՈՐՆԵՐ ԿԱՄ ՈՍԿՐՄԱԿԱԶՄ

Ոսկրակազմ կ'ըսուի ողնայարաւոր կենդանեաց մարմնոյն ամբողջ ոսկորներուն շարքն այնպէս ինչպէս որ բնականէն դրուած են իրարու քով (ձեւ 7): Ոսկրակազմն որդուալէս կը բազկանայ երեք մեծ մասերէ. Ունայար Բ, Գանկ Ա, Անդամներու ոսկորներ Գ, Գ:

Յ. Ոսկրներուն զանազան ձեւերը. — Այս ոսկորները զանազան ձեւեր ունին. տեսէ՛ք վառեկի սա ոսկորները զորս երէկ ճաշի տատեն պահեցի. անոնցմէ կան սմանք որոնք երկար գաւազանի պէս են, ինչպէս Ա. կան որ տափակ են, ինչպէս Բ. կան որ կարճ են ու անկանոն ձեւ ունին, ինչպէս Գ: Բայց,

ձեւով որչափ տարբեր ալ ըլլան իրարմէ, ամէնն աչ միեւնոյն բաղադրութիւնն ունին:



ՁԵՒ 8. — ՎԱՐԵԿԻ ՈՍԿՈՐՆԵՐ



ՁԵՒ 9. — ՈՍԿՈՐՆԵՐ կը պարունակեն կրի բնածխաս, կրի փոսփորա եւ զործարանական նիւթ մր. — ոսկորներն կը հանեն փոսփոր:

Յ. Ոսկորներուն բաղադրութիւնը. — Տեսէ՛ք, այս ոսկորներէն մէկը բարկ քացախի մէջ կը դնեմ (ՁԵՒ 9): Անմիջապէս կազի պղպջակներ կ'արձակէ. այս կազը բնածխական թթու է: Արդարեւ, ոսկորները կը պարունակեն կրի բնածխաս որմէ կ'արձակուի բնածխարունակեն կրի փոսփորա: Կան թթուն: Կը պարունակեն նաեւ կրի փոսփորա և ոսկորներէն է որ կը հանեն փոսփորը:

Ա. Անմանօրինակ ոսկոր մը որ երկու օր քացախի

մէջ կեցած է։ Կրի բնածխատն ու կրի փոսփորատը լուծուած են։ ճկուն ու առածիգ ճպոտի պէս բան մը մնացած է միւյն։ Զայն կրակին մէջ կը դնեմ, կ'այրի և բոլորովին կ'անհետանայ։ այս մասն է որ գործարանական նիւթ կը կոչուի։ Ոսկորին կենդանի մասն էր այն։

Ուրեմն, ոսկորին մէջ կայ երկու բան որոնք սերտիւ միացած են իրարու։ զործարանական նիւթ և հանիային բարայիկ նիւթ։

Այս վերջինն ի սկզբան չգտնուիր ոսկորներուն մէջ։ Նաև մատաղ հասակի մէջ, ոսկորն իր մէջ հանիային նիւթ չպարունակեր, նախ բոլորովին կակուդ է։ յետոյ քարային նիւթը տեղ տեղ կ'երեւի։ Այս ոսկորներն որ դեռ կակուդ են, հորթի սա ոսկորի կտորին պէս զոր ահա կը ցուցունեմ ձեզ, կը կոչուին անառ կամ կոճիկ։

3. Ոսկորներուն կազմութիւնը . — Ճագարի սա ոսկորը կոտրե՛նք մէջտեղին. բարձի ոսկոր մըն է ան (ձեւ



Ձեւ 10 — Ոսկորը սնամէջ է եւ կրպառնակէ ոսկրային ծուծոր որ ոսկոր շինելու յատկութիւնն ունի։

10) կը տեսնէք թէ սնամէջ է և տեսակ մը անցք կազմուած է անոր մէջ։ Այս անցքին մէջ կը գտնուի գոյացութիւն մը որ կ'ըսուի ոսկրային ծուծ։ Ան է որ ոսկորները կը շինէ, և անո՞ր չնորհիւն է որ ոսկորը

կը նորոգուի երբ կոտրի, կամ երբ, ինչպէս կ'ըսեն բժիշկները, բեկում պատահի։

Ահա ճագարի ողն մը (ձեւ 11). զայս եւս մէջտեղին կը կարեմ. անոր մէջ ոսկրածուծի անցք չկայ. բայց ծուծ կայ սա տեսակ մը ներքին ցանցին մէջ Ա, որ սպունգի կը նմանի. ասոր համար կ'ըսուի սպնգանման հիւսկէն։

Ամիսիում. — Ոսկրակազմը բաղկացած է՝ մեծ, որոշ երեք մասերէ. ողնայար, գանկ, անդամենք։

Ոսկորները կը բաղկանան գործարանական կամ կենդանական նիւթէ մը որ անառ կը կոչուի, եւ հանքային հողային նիւթէ մը որ կազմուած է կրի բնածխատէ և կրի փոսփորատէ։

Ոսկորներուն ներսի դին կը գտնուի ծուծը, որ ոսկոր շինելու յատկութիւն ունի։


ՀԱՐՑԱՐԸ. — Ի՞նչ է ոսկրակազմեւ որո՞նք ևն անոր երեք մասերը. — Ամէն ոսկոր միեւնոյն ձե՞ւն ունի. — Ցիշեցեք կրի երկու աղերն զօրս կը պարունակեն ոսկորները. — Ի՞նչ նիւթ կը հանեն ոսկորներէն. — Կրի երկու աղերուն քացախին մէջ լուծուելէն յետոյ ի՞նչ կը մայ. — Ի՞նչ կ'ըսուի այդ նիւթն եւ ի՞նչ դեր կը կատարէ ոսկորին մէջ. — Ուրեմն ի՞նչ կայ ոսկորին մէջ. — Շատ մատաղ հասակի մէջ ի՞նչ մասնաւոր յատկութիւն մէջ. — Շատ մատաղ հասակի մէջ ի՞նչ մասնաւոր յատկութիւն մէջ. — Ի՞նչ կ'ըսուին այն ոսկորներն որոնք գեռ կ'ընծայեն ոսկորները. — Ի՞նչ կ'ըսուին այն ոսկորներն թէ մամէջ. — Ոսկորի կակուդ են. — Ոսկորները լցո՞ն են թէ մամէջ. — Ներքին խորշին մէջ ի՞նչ կայ. — Ծուծին յատկութիւնն ի՞նչ է. — Ամէն ոսկորի մէջ ի՞նչ կայ. — Ծուծին յատկութիւնն ի՞նչ է. — Ամէն ոսկորի մէջ ալ կա՞յ ոսկրածուծի անցք. ի՞նչ կայ անոր տեղ։

ՈՍԿՐՄԱԿԱԶՄԻՆ ԵՐԵԲ ԳԼԽԱՍԻՈՐ ՄԱՍՆԵՐԸ

**Տ . Աղնայար.** — ԱԲ ողնայարը (ձեւ 12) կազմուածէ կարգ մը լիսեռներէ Ա. որոնք իրարու վրայ շարայարուած են : Ամէն մէկ լիսեռ (ձեւ 13) կը բաղկանայ հաստատուն փոքրիկ կոյտէ մը կամ Ա. մարմինէ, եւ Բ օդակէ մը որ գրուած է դէպի ի ետեւ : — Դիտեցէք թէ « դէպի ի ետև » կըսեմ, քանզի կը խօսիմ մեր վրայ որ ուղիղ դիրքով կը կենանք. Եթէ խօսքը չորքուանի կենդանեաց վրայ ըլլար, աէտք էր ըսել « վըրայի կողմը » :

Այս ամէն օղակները, փրարու վրայ գալով կը կաղմեն անցք մը որ կըսուի ողնային անցք :

Ողնայարը կը բաժնեն մի քանի որոշ մոսերու : Ամենէն առաջ կայ վիզը, կամ ծոճրակային մասն Գ, որ կը բաղկանայ եօթը Հատ լիսեռներէ . մասնաւոր բան մը չեն ներկայացներ ասոնք : Յետոյ կռնակը, որ մարդուն վրայ՝ կը բաղ-



կամ թիկնային մասը Դ որ մարդուն վրայ՝ կը բաղ-

կանայ տասներկու լիսեռներէ : Ասոնց ամէն մէկուն երկու կողմէն կը մեկնի մէյմէկ մասնաւոր ոսկոր կամ կող Ե, որ դէպի առաջ կ'ուզզուի բոլորաձեւ ու հակադիր կողին կը միանայ կողային Զ անառներով եւ կարգ մը է ոսկորներով . ասոնք ամէնը մէկ կը կաղմեն կրծոսկրը զոր դիւրաւ կրնաք զգաւ այդ տեղ, ձեր կուրծքին առջեւի կողմը : Վերջին երկու զցյդ կողերը միայն չեն հասնիր մինչեւ կրծոսկրին : Թիկնային լիսեռները, կողերը, կողային աճառները, կրծոսկրը, ամէնը մէկ կը կազմեն ուրեմն տեսակ մը վանդակ որուն վարի կողմը աւելի լայն է քան վերի կողմը, և զոր կը կոչեն կուրծք կամ լանջք :

Թիկնային մասէն ետք, կուգայ միջնային Ը մասը, որուն լիսեռները՝ Գ զի լիսեռներուն նման, չունին կողեր : Յետոյ սրբանոսկրային մասը Թ որուն վրայ կինդ լիսեռներ իրարու զօդուած են եւ միայն մէկ ոսկոր մը կը կազմեն, սըրբանոսկրը, որուն վրայ յենած են ստորին անդամոց




Ձեւ 13

Վերջապէս, ստեալին մասնուած լիսեռ նուած լիսեռ Ա. լիսուան մարմինը, Յ դէպի ետք դրուած օդակ, կենդանեաց վրայ՝ կը բաղմանային մասն Ո որ միւս լիսեռներու օդակնայ յաճախ շատ մը Ա կին հետ կը կազմէ ողնային սեռներէ, բայց որ՝ մարդուն յին անցքը, ուր կը զսնուի վրայ՝ կազմուած է միայն կիմազէ տեսակը և անուած լիսեռ նուած լիսեռ Ա. լիսուան մարմինը, Յ դէպի ետք դրուած օդակ, որ միւս լիսեռներու օդակնայ յին հետ կը կազմէ ողնային սեռներէ, բայց որ՝ մարդուն ողնածունը :

**Պ . Գանկ .** — Ողնայարին վերեւը կը գտնուի գանկը (ձեւ 14): Ուկրային տուփ մըն է այն որուն

Խորշը հաղորդակից է ողնային անցքին հետ :

Բազմաթիւ ոսկորներէ կը բաղկանայ գանկը . Առջեւի կողմը կը գտնուին և եւ և խորշեր կամ ակնակապիճներ աչքերուն համար . ուրիշներ՝ Գ որոնք բրափուներ են, և երկու ծնօսներ, Դ, Ե, ասոնց վրայ շարուած են ակռայները որոց մէջտեղ կը բացուի բերանը : Վերի ծնօտը, Դ, հաստատուն է . բոլորովին զօդուած է գանկին : Վարի ծնօտը, Ե, ընդ-



Ձեւ 14. — Գանկ

- |    |    |                      |    |                        |
|----|----|----------------------|----|------------------------|
| Ա. | Բ. | ակնակապիճն           | Զ. | Վարի լիսեռներ          |
| Գ. | Բ. | բրափուն              | Ե. | ամրակի                 |
| Դ. | Ը. | վերի ծնօս, հաստատուն | Ը. | ուրսուիր               |
| Ե. | Շ. | վարի ծնօս, շարժուն   | Զ. | բազկոսկիր (բերի ուկոր) |

Հակառակը, շարժուն է, եւ կը յօդաւորի գանկին հետ, ինչպէս ամէնքդ ալ գիտէք :

Ահա ոսկրակազմին հիմնական մասը . զայս միայն ունին օձերը և ձուկերէն ոմանք : Բայց ընդհանրապէս, և մասնաւորապէս մարդուն վրայ, ողնայարին ու գանկին պէտք է աւելցընել անդամունքունք :

Ամիսիում . — Ողնայարը կազմուած է լիսեռներէ որոնք կը բազկանան մարմինէ մը և օդակէ մը :

Բոլոր լիսեռներու օղակներն իրարու վրայ գալով կը կազմեն տեսակ մը խողովակ որ կը կոչուի ողնային անցք, անցք որ հաղորդակցութիւն ունի գանկի ներք-նակողման հետ :

Թիկնային լիսեռներն իրենց վրայ կը կրեն կողեր, որոնք դէպ առաջ միացած են կողային անառներով և կրծուկրով : Այն տեսակ մը վանդակն՝ որ այսպէս կը կազմուի, կը կոչուի կուրծք :

Ողնայարի ստորին մասին վրայ հինգ լիսեռներ, իրար զօդուելով կը կազմեն միակ ոսկոր մը, արբանուկրը, որ կը միանայ կոնքի ոսկորին (ազդր) :

Ողնայարին վերեւը դրուած է զանկը :


Սնոր վրայ կը տեսնուին երկու ակնակապիճները, բրափուներու խորշը, Եւ, տակը, երկու ծնօսները որոնք իրենց վրայ կը կրեն ատամները :

Վերի ծնօտը հաստատուն է, քանզի զօդուած է գանկին հետ . վարի ծնօտը կրնայ իջնել և ելնել :

Հորթուան . — Ողնայարն ինչպէ՞ս կազմուած է . — Մէկ լիսեռը քանի՞ մասերէ բազկացեալ է . — Լիսեռներու օղակներն իրարու վրայ ի՞նչ կը կազմն . — Վզի մասն ի՞նչ կ'ըսուի եւ քանի՞ լիսեռներէ բազկացեալ է . — Ի՞նչ կ'ըսուի կոնակի մասն եւ քանի՞ լիսեռ ունի . — Ի՞նչ առանձն հանգամանք կ'ընծայեն թիկնային մասի լիսեռները . — Ամէն մէկ կող ի՞նչ կերպով կը միանայ հակադիր կողին . — Թիկնային լիսեռները, կոնքը, կողային աճառներն ու կրծուկը, ամէնը մէկ ի՞նչ կը կազմեն . — Ո՞ն է այն մասն որ կը յաջորդէ թիկնային մասին . — Աբանուկրն ուր է . ի՞նչ գիտէք անը վրայ . — Ո՞ր ոսկորները կը յենուն սրբանուկրն վրայ . — Տանային մասի երեք փոքր ոսկորներն ի՞նչ կ'ըսուին :

Գանկին առջեւի կողմն ի՞նչ եռուչներ կը տեսնուին . — Կերի ծնօտը հաստատո՞ւն է թէ շարժուն . — Հապա վարի ծնօտը . —


**10.** Անդամոց ոսկորներ. — Վերի անդամը՝ (ձեւ 15) որ առաջակողման անդամ կ'ըսուի չորքոտանեաց:



Ձեւ 15. — Վերի անդամ (բազուկ եւ ծղի)


- |                             |                             |
|-----------------------------|-----------------------------|
| Ա. կրծոսկր (կուրծին առջեւը) | Ե. դաստակոսկր (դաստակ)      |
| Բ. անթակ                    | Ը. վերնաձեռին ոսկորներ (ափ) |
| Գ. ուտոսկր կամ թէկն         | Թ. կոն (մատանց ոսկորներ)    |
| Դ. բազլոսկր (բազուկ)        | Ժ. արմուկ (ծղոսկրին ծայրը)  |
| Ե. ճանանչոսկր { ծղի         | Զ. ծղոսկր                   |

Վրայ՝ բազլացած է շատ մը մասերէ որոց՝ ինչպէս գիտէք՝ կ'ըսեն բազուկ (ուտէն մինչեւ արմուկ), ծղի, դաստակ, ափ, մատներ. Իրրեւ ոսկոր, բազլոսկր կ'ըսեն բազուկի Դ ոսկորին. Ճանանչոսկր եւ ծղոսկր, ծղույ Ե, Զ ոսկորներուն. Դաստակոսկր, Պաստակի Ե ոսկորներուն. Վերնաձեռն ափի Ը ոսկորներուն. Կոճ, մատանց Թ ոսկորներուն: Ի-



Ձեւ 16. — Զղչիկի մը թէւին ծայրն որոյ վերայ կը տեսնուին մատանց չորս կոները Ա, Բ, Գ, Դ: Որ մատանց կոճերուն պէս ազատ չեն. Բայց տեսէ՛ք, զղջիկի սա թէւին մէջ ազատ են անոնք, և կարծես

թէ ամէն մէկ մատ չորս կոճ ունի Ա, Բ, Գ, Դ (ձեւ 16):



Ձեւ 17. — Վարի անդամ (բարձ, մամիկ և ո՛չ մէկ կենդանի սրուկ):

Ա. սրբանոսկր (ողնայարին վարի ծայրը)

- |                         |
|-------------------------|
| Բ. կոճի ոսկօր (զիս)     |
| Գ. բարձոսկր (բարձ)      |
| Դ. կողոփոց (ծունկ)      |
| Ե. ոլոք { սրուկ         |
| Ե'. խոչակ { սրուկ       |
| Զ. կ. ուլնոնին ոսկորներ |
| Ը. վերնաքար (ներքան)    |
| Թ. կոներ (մատներ)       |
| Ժ. միջային լիսեռներ     |

Բազուկը մարմնոյն միացած է երկու ոսկորներով. Գ ուտոսկր տափակ ոսկոր մին է (տես նախաքար երեսը). անոր հետ կը յօդաւորի Դ բազլոսկրը. ուսուկը դէպի ի ետև կ'ուղղուի եւ, առանց ո եւ է

տեղ մը զօդուելու , կը կենայ կուրծքին վրայ . Ե ան-  
րակը , ընդհակառակիլ , գաւազանի մը պէս հորիզո-  
նական դրուած է , եւ Գ ուսոսկրէն՝ որուն հետ կը  
յօդաւորի , կ'երթայ մինչեւ Ա կրծոսկր ուր կը հաս-  
տատուի ամրապէս :

Վարի անդամին վրայ (ձեւ 17) զանազան որոշ մա-  
սեր կան . բարձ , սրունք (ծունկէն մինչեւ ոտք) , ուլ-  
նոտին , ներբան , կտներ : Երբեւ ոսկոր , բարձոսկր կ'ը-  
սեն բարձի Գ ոսկորին . ողով և խոչակ սրունքի Ե , Ե  
ոսկորներուն . ուշնոսկր՝ ոտից ուլան Զ , Է ոսկորնե-  
րուն . Ոլոքը՝ սրունքի այն խոչոր Ե ոսկորն է որ անոր  
առջեւի կողմը կը գտնուի և որ՝ Զ ուլնոտնէն մինչեւ Գ  
բարձն երթալով՝ կը բռնէ մարմինը . Ե խոչակը բա-  
րակուկ երկայն ոսկոր մըն է որ մեծ օգտակարու-  
թիւն մը չունի .

Երկու բարձոսկրերը Գ (թէ՝ աջ բարձինը Եւ թէ՝  
ձախ բարձինը) կը յօդաւորին լայն ու հաստատուն  
ոսկորային Բ գօտույ մը , կոնքին վրայ , որ , ետեւի կող-  
մէն . կը միանայ Ա սրբանոսկրին (ողնայարին վարի  
ծայրը) : Այսպէս , կը կազմուի դիմացկուն խարիսխ  
մը որու վրայ մարմինն ուղղաձիգ կը կենայ :


Ոսկորներուն համար այսօչափ . անցնինք յօդուած-  
ներուն :

## 20 ՅՕԴՈՒՍ. ԾՆԵՐ


**12.** Յօդուածներն այն Դ (ձեւ 18) տեղերն են ուր  
երկու կամ աւելի ոսկորներ կը միանան՝ իրարու վրայ  
շարժելու համար : Այս շարժումները դիւրացընելու  
համար , ամէն մէկ ոսկորի ծայրը ծածկուած է փայ-  
լուն ու յղկուն կեղեւով մը զոր անդադար կը թրջեն

մի քանի կաթիլ հեղուկ : Յօդուածին ապահով հաս-  
տատութիւն մը տալու համար , մէկ ոսկորէն միւսը  
կ'երթան Բ յօդակապէր (ձեւ 19) .

Երբ , սխալ շարժմամբ մը , այս յօդակապէրը պլր-  
կուին , կամ նոյն իսկ պատուին , կ'ըսեն թէ գելում  
պատահած է : Երբ սխալ շարժումն այն աստիճան  
սաստիկ ըլլոյ որ երկու ոսկորներն իրարմէ բաժնուին



ՁԵՒ 18



ՁԵՒ 19

Դ. յօդուած Բ. ծղոսկր  
Ա. բազիոսկր Գ. նախնչոսկր

Բ. յօդակապէր որոնք կ'ա-  
պահովեն յօդուածին  
հաստատութիւնը .

Եւ յօդուածը քակուի , կ'ըսեն թէ խախտում պատա-  
հած է . այս պարագային պէտք է չուտով դարմանել  
յօդուածը :

Յօդուածներն ամէնն ալ միեւնոյն ձեւը չունին .  
զանազան ձեւերով են անոնք , Եւ կը կատարեն զա-  
նազան շարժումներ :

Ամփափում . — Վերի անդամին ոսկորներն են .  
բազիոսկրը որ ուսէն մինչեւ արմուկ կ'երթայ . նա-  
նանչոսկրն ու ծղոսկրը՝ որ արմուկէն մինչեւ դաս-  
տակ կ'երթան . դաստակոսկրեր՝ որոնք մանր են . վեր-  
նաձեռին ոսկորները որոնք ափին վրայ կը գտնուին .  
կոնկրէ՛ որոնք մատանց ոտիորներն են :

Ծղւոյն վերի ծայրը կազմած է արմուկը :

Բազկոսկրը կը յօդաւորի ուսոսկրին հետ, որ ետեւի կողմէն գրուած է կուրծքին վրայ՝ առանց ու է տեղ մը զօդուած ըլլալու :

Ուսոսկրը բռնուած է անրակով, որ ուսոսկրէն կ'երթայ մինչև կրծոսկրն ուր ամուր կերպով կը հաստատուի :

Վարի անդամին ոսկորներն են. բարձոսկրը որ ազդրէն մինչեւ ծունկ կ'երթայ. ոլրէն եւ խոչակը՝ որոնք ծունկէն կ'երթան մինչեւ ուլնոտին, ուկնոտին ուկորները՝ որոնք մանր են. վերնաբարի ոսկորները՝ որոնք ներբանը կը կազմեն. կոները՝ որոնք մատանց ոսկորներն են :

Ասանցմէ զատ, ծունկին վրայ կը գտնուի ոսկոր մը որ կ'ըսուի կողոփոց :

Երկու բարձոսկրերը կը յօդաւորին կոնքի ոսկորին (ազդր), որ կ'երթայ միանալ սրբանոսկրին (ողնայարի ստորին ծայրը) :

Յօդուած կ'ըսուին այն տեղերն ուր իրար կը միանան ոսկորներն որոնք պիտի շարժին իրարու վրայ :

Յօդուածներուն ամրութիւնն ապահովելու համար, մէկ ոսկորէն միւսը ձգուած են յօդակապեր :

Երբ այս կապերը ձգուուին կամ պատաին, գելում կը պատահի. Երբ ոսկորներն իրարմէ զատուին խախտում կը պատահի :

ՀԱՐՑՈՐԾԱՆ. — Վերի անդամին այլ եւ այլ մասանց անուններն ի՞նչ են. — Երբեւ ոսկոր ի՞նչ կը կոչուին անոնք. անուանէ, մի առ մի. — Ծղոսկրին վերի ծայրն ի՞նչ կը կազմէ. — Ճանաչուկըն ի՞նչ մասնաւոր հանդամանք կ'ընծայէ. — Բազուկն ո՞ր ոսկորով կցուած է մարմարյն :


Վարի անդամին մասերն որո՞նք են. — Երբեւ ոսկոր ի՞նչ կը կոչուին. անուանէ զանոնք մի առ մի. — Երկու բարձոսկրերն ո՞րո՞ւ կը յօդաւորին :

Ի՞նչ ըսել է յօդուած. — Յօդուածոց գործողութիւնն ի՞նչ բանով կը դիւրանայ. — Յօդուածին ամրութիւնն ի՞նչ բանով ապահովուած է. — Ե՞րբ կը պատահի գելում. — Ե՞րբ կը պատահի խախտում:

### ՅՈ ՄԿ ԱՆ ՈՒ Ն Վ

12. Շատ աւելի կարեւոր է օր զբաղինք մկանունով որոնք տեղափոխութեան մէջ գործօն դեր մը ունին :

Այն՝ զոր բնախօսները մկանունի կը կոչեն, սպա. բաբար կը կոչուի միաւ Հիմա կը տեսնէք թէ ի՞նչ է ան. կարմիր թելերու գխուրձ մըն է (ձեւ 20), որոյ մէն մի ծայրը փակած է ոսկորի մը վրայ. Շատ անգամ, այս թելերը ուղղակի չեն հաստատուիր ոսկորին վրայ, այլ նախ կը յարին Ձեւ 20. — Գ. բազկի մկանաւակ մը ճերմակ հաստ Ա. ձգանի. Երբ Գ մկանունատառուն կապերու Ա, Ա, Ֆ կծկուի, Գ ծղուկը վեր զոր բնախօսք կը կոչեն ձլ-




գանի. Մկանունքն այն ատեն կը գործէ ձգանքին միջոցաւ, ինչպէս մարդ մը որ բան մը կը քաշէ ո՞չ թէ ուղղակի ճեռքով, այլ չոււանի մը օգնութեամբ. Այս կերպով յաճախ շատ կը դիւրանայ գործողութիւնը :

**13.** Մկանունք կծկելի էն. — Մկանանց թելերը շատ եղական յատկութիւն մը ունին : Երբ զանոնք խթենք, կտրենք, այրենք, կամ երբ զարնենք անոնց, երբ, մէկ խօսքով, գրգռենք զանոնք, կը կարձընան կամ աւելի ճիշդ կը կծկուին, ինչպէս կըսեն բնախօսք : Յայտնի է որ, այն ատեն իրենց երկու ծայրերն իրարու կը մօտենան և անոնց հետ իրարու կը մօտենան նաեւ այն ոսկորներն որոնց վրայ փակած են իրենք, ինչպէս որ՝ քիչ մը առաջ՝ ճեր ծղին մօտեցաւ բազկին : Անոր վրայ կայ մկանունք մը որ բազկոսկրին Ա ծայրէն կ'երթայ ծղոսկրին և կէտն որ ծղոսկրին սկրիզն է : Որովհետեւ բազկոսկրը ուսոին վրայ լաւ մը հաստատուած է, երբ այդ մկանունքը կարձընայ, ծղոսկրն է որ սլաքին ուզզութեամբ վեր կ'ելնէ՝ ճեռքն ալ իրեն հետ տանելով : Բնականաբար, մկանունքը չկրնար իր երկայնութիւնը պակսեցընել առանց թանձրութիւնն աւելցընելու, եւ այս է պատճառն որ անոր խոշորնալն ու կարծրանալը կ'ըդգաք թեւին առջեւի կողմը :

Շատ հետաքրքրական է մօտէն ուսումնասիրել՝ մկանանց այս կծկումը : Տեսէ՛ք, ահաւասիկ ճագար մը որ դեռ նոր մորթուած է : Արդէն քերթեր ալ են, եւ տակաւին տաք է մարմինը, Գրիգոր, շուտով գնա՛ թեր ելեկտրական բարդը զոր գարանին մէջ դրած եմ. քաշմի ալ ուզէ որ բանեցընենք զայն : Այս միջոցին, մինչեւ որ բարդը պատրաստուի, կամաց մը կը քերեմ մկանունքներէն մին, կամ թէ անոր վրայ կը ցանեմ քիչ մը ալ որ զայն կը գրգռէ : անմիջապէս կը ուռեւինայ ու կը կծկուի, եւ կը շարժէ թաթն որուն վրայ փակած է : Հիմա, ահա պատրաստ է բարդը .

անոր երկու բեւեռները կը գպցունեմ Ա մկանունքի երկու ծայրերուն (ձեւ 21) տեսէ՛ք, ինչպէ՛ս լու կը կծկուի մկանունքը :



Ձեւ 21. — Բ բարդին երկու բեւեռները Ա մկանունքի երկու ծայրերուն կը դպցընեմ. տեսէ՛ք. ինչպէ՞ս լու կը կծկուի մկանունքը :

**14.** Մկանանց թիւն ու զանազանուրիւնք. — Միւս մկանունք ալ միեւնոյն արդիւնքը կուտան, եւ կը տեսնէք որ այս ճագարի դիակին վրայ կրնամ շատ մը շարժումներ առաջ բերել՝ յաջորդաբար մկանունքները գրգռելով :

Պատճառն այն է որ մկանունք շատ բազմաթիւ են : Ահա մկանունքներ որ կը շարժեն թաթերը, կը գոցեն կամ կը բանան մատները, ահա մկանունքներ որ կը դարձունեն կամ կ'ուզզեն գլուխը, որ կը կորացընեն ողնայարը, որ վեր կը վերցընեն կողերը, որ կը սեղմեն որովայնը : Վերջապէս, ճեղի գաղափար մը տալու համար անոնց թուոյն վրայով, կըսեմ թէ մարդկային մարմնոյն մէջ հաշուած ու նկարագրած են հարիւրէն աւելի մկանունք որոնց ամէն մէկն իր գործն ունի եւ իր կողմը կը քաչէ :

Այս ամէն մկանունքները չպիտի ուսումնասիրենք մենք. այդ բանը կը վերաբերի բժիշկներու, և վիրտ-

բուժներու որոնք պէտք է խիստ լաւ գիտնան անդամազննուրիւնը, այսինքն մարմնոյն ամէն մասանց նկարագրութիւնը:

**15.** Դիակնային պրկում. — Եւ սակայն, նայեցէք, մեր ճագարին մկանունքներն այլ եւս չեն կըծ-կուիր գրեթէ: Մի քանի վայրկենէն բոլորովին պիտի լրջնայ, եւ ամէնն ալ պիտի պրկուին, անդրգուելի պիտի դառնան: Այս վիճակը կ'ըսուի դիակնային պրկում որուն կ'ենթարկուի ամէն մեռած կենդանի: Պրկումը կը դադրի այն ատեն երբ մկանունք կ'սկսին փոխլ, կ'սկսին նեխիլ:

Ամփոփում. — Մկանունք սովորական լեզուով միս կը կոչուին անոնք կարմիր թելերու խուրձեր են, որոնք սոկորներուն վրայ, անոնց ծայրերը հաստատուած են. կծկուելու այսինքն կարճքնալու յատկութիւնն ունին:

Շատ անգամ մկանունք, փոխանակ ուղղակի սոսկորներուն վրայ հաստատուելու, անոնց կը կցուին ձգանիներու միջոցաւ որոնք տեսակ մը ճերմակ հաստատուն լարեր են:

Մկանունք են որ կը շարժեն թեւերը, սրունքները, գլուխը, ծնօտները, շրթունքները, այտերը, աչքերը, եւլն:

-----  
Հարցուրու. — Սալորական լեզուի մէջ ի՞նչ կ'ըսուին մկանունք. — Աահմանէ թէ ի՞նչ են մկանունք. — Ուղղակի սոսկորին վրայ չհաստատուող մկանունք ինչպէ՞ս կը յարին անոր. ի՞նչ մասնաւոր հանգամանք կը ներկայացընեն մկանունք. — Ի՞նչ կ'ըլլոյ այդ կծկումին հետեւանքը. — Մկանական կծկումին

արդիւնքը ցոյց տուր ծզւոյն վրայ. — Արհեստական կերպով ինչ-պէ՞ս կարելի է մկանունքնը կծկել:

Ի՞նչ երեւոյթ կը դիտուի ամէն մեռած կենդանւց վրայ. — Պրկումն երբ դադրի, մկանունքն ի՞նչ վիճակ կ'ստանայ անյապաշ:

### ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

**16.** Շատ տեսակ շարժումներ կան, որոց ամէնն ալ կը կատարուին մկանանց չնորհիւ, զոր օրինակ. գլուխը վար ծռել կամ վեր բռնել, ծեռքը բերնին վրայ կամ կոնակին վրայ դռել, ծնօտները, շրթունքները, աչքերը բանալ կամ գոցել, եւլն:

Բայց կան շարժումներ որ մասնաւորապէս շահեկան են. քանզի անոնց կատարուելովն է որ կարող կ'ըլլանք տեղափոխուիլ, քալել, վազել, ևն: Այդ շարժումներն են տեղափոխութեան շարժումներն որոնց վրայ մի քանի խօսք կ'ուզեմ ըսել ձեզ:

**17.** Ոտնկացուրիւն. — Բայց ամենին առաջ, պէտք է որ ձեզի խօսիմ այն մկանական գործողութեանց վրայ որոնցմով կրնանք ոտքի վրայ կանգուն կենալ:

Այս խօսքս զարմա՞նք կը պատճառէ քեզ, Յովսէփ. — Այո՛, Պարոն, շարժման վրայ կը խօսիք գուք, բայց երբ ոտքի վրայ կենանք, շարժում չենք ըներ, քանի որ տեղ չենք փոխեր: — Բաադդ ճըշմարիտ կը թուի, և սակայն ճշմարիտ չէ. եթէ շարժում չենք ըներ, գէթ շարժման առաջ գալը կ'արդիւնք. Հիմա տե՛ս, ոտքի կեցիր հոս, առջեւս: Կրնայի՞ր այսպէս երկար ժամանակ մնալ: — Ո՛հ, ո՛չ, Պարոն, շատ կը յոդնի մարդ երբ՝ առանց շարժելու,

ոտքի վրայ կենայ : — ինչու կը յոգնի : — Որովհետեւ պէտք է շատ ուղիղ կենալ : — Եւ դուն ինչպէս կը կենաս շատ ուղիղ : Սրունքներդ , կոնակդ , մարմինդ պրկելով , այնպէս չէ՞ Եւ ի՞նչ պիտի պատահէր եթէ ինքզինքդ չը պրկէր : — Սրունքներս պիտի ծալլուէին եւ ես գետին պիտի իյնայի :



ԶԵՒ 12. — Ունկացութիւնը հանգիս վիճակ մը չէ. Ականունքները կծկեղով կրնանք միայն կանգուն կենալ Ա. բումբի մկանունը՝ որ սրունքներ ծունկեն մինչեւ ոսքը) բող չտար դէպի առաջ իյնալու : Գ. մկանունը որ բարձին բող չը տար դէպի ետեւ կինու : Զ. մկանունը որ մարմինը բող չը տար դէպի առաջ իյնալու : Ե. մէջին մկանունք , որ ողնա յարը կը բունքնեն Ք. վզի մկանունք , որ գլուխը կը բունքնեն

— Եւ արդարեւ , պիտի պատահէր այդ բանը , ու գետին իյնալն ալ շարժում մըն է , նոյն իսկ ձախող շարժում մը , զոր կուզես արգիլել , ինչպէս կը յաջողուս արգիլել . Մկանունքներ կծկելով : Մօտէն քընենք ինդիրը :

Ահա ոտքդ հաստատապէս դրած ես բոլորովին գետնին վրայ : Եթէ սկսիս քալել , սրունք , Դ էն Բ , դէպի ի առաջ պիտի ծալլուի : Անոր ծալլումն արգիլելու համար , բումբի Ա մկանունքները (ՃԵՒ 22) , որոնք ոլոքէն (սրունքի առջեւ ոսկորը) մինչև կրունկ

կ'երթան , ուժով մը կը կծկուին . կ'զգա՞ս թէ ինչպէս կը կարծրանան ձեռքիդ տակ : Լաւ , ահա այսպէս սրունքն ուղիղ կերպով հաստատ կը մնայ ոտքին վրայ : Բայց եթէ սկսիս քալել , բարձը , Դ էն Բ , դէպի ի ետեւ պիտի կը ի : Անմիջապէս , ահագին մկանունք մը Դ , որ բարձին առջեւի կողմը կը գտնուի . և որ բարձոսկրէն դէպի ի ոլոք կ'երթայ , կը կծկուի և զայն կ'ուղղէ : Այս մկանունքը հետաքրքրական բան մը ունի : Իր վարի կողմը Դ , կը վերջաւորի խոշոր ձգանքով մը , որ՝ ինչպէս տեսանք՝ հազուագիւտ բան մը չէ . բայց հոս մասնաւոր բան մը կայ , այս ձգանքին մէջ տեղը կը գտնուի ոսկոր մը , կողովոցը , որ՝ թաւալելով , կը յենու բարձոսկրին ու ոլոքին վրայ , եւ այսպէս՝ առջեւի կողմէն կը փակէ ծունկին յօդուածը . մատներով կրնաք դիւրութեամբ երերցունել կողովոցը :

Սրունքին ու բարձին համար այսչափ : Հիմա , մարմինը դէպի առաջ պիտի իյնար , եթէ զայն վեր չը ունէին ու կանգուն չպահէին խոշոր մկանունքներ Զ , որոնք ետեւի կողմէն կը փակին կոնքին (զիստ) : Վերջապէս , ողնայարին զանազան մասերն ու գլուխը վեր կը բռնուին և ուղղաձիգ կը մնան մէջքի Է մկանանց , և զզի Ը մկանանց կծկումով :

Կը տեսնէք թէ ունկացութիւնը հանգիս վիճակ մը չէ : Թիչ մը ատեն՝ երբ ուղիղ դիրքով կանգուն կենաք , ցաւ կ'զգաք բռւմբի , բարձի , մէջքի ու ծոծրակի մկանանց վրայ : Նոյն իսկ , այդպէս նստած՝ կատարելապէս հանգիստ չէք , գէթ ձեր ողնայարն ու գլուխը հանգիստ չեն : Այս պատճառաւ է որ հնարած են նստարանաց համար յենարաններ , եւ այս պատճառաւ է որ երբեմն տղաք կը պառկին իրենց

գարակներուն վրայ, որով կ'ենթարկուին՝ մասամբ  
կուզ ըլլալու վտանդին:

**18.** Քալել եւ վազել. — Ոտնկացութենէ տեղա-  
փոխութեան անցնիլ դիւրին է. Յովսէփ, դու որ  
ոտքի վրայ մնացիր, մարմինդ դէպ առաջ ծոէ՛. լաւ,  
քիչ մըն ալ. լաւ, քիչ մը եւս . . . Ահ, վար պիտի  
իյնայիր, և անկումդ արգիլելու համար, ձախ ոտք  
ուժով մը առաջ նետեցիր. բայլ մը ըրիր: Հիմա, ա-  
հաւասիկ, երկու ոտքերդ իրարմէ բանալըլ, հաւա-  
սարակշութիւնդ գտար: Դարձեալ դէպ առաջ ծոէ՛.  
Քիչ մըն ալ. Նորէն իյնալու վտանգ, և այս անգամ,  
աջ ոտքդ է որ շուտով մը ձախ ոտքիդ: առջեւը կը  
դնես. Երկրորդ քայլ մը ըրիր, յալցիր: Քալեն ու-  
րեմն, դէպ առաջ կարգ մը անկում է որ նիզդ ժամա-  
նակին կ'արգիլուի:

Քալելու միջոցին, մէկ ոտքը գէթ միշտ գետինը  
կը մնայ, փոխն ի փոխ մէկ և երկու: Վազելու միջո-  
ցին, ոտքերն այնքան շուտ կը շարժին որ երբեք եր-  
կուքը միանգամայն գետնին չեն դպչիր, եւ, կանո-  
նաւոր ժամանակամիջոցներու մէջ, մարմինը կը ցատկէ  
և բոլորովին օդին մէջ կը մնայ: Այսպէս, վազելը  
կարգ մը ոսումներ ընել է:

Կենդանիք զանազան կերպերով տեղափոխութիւն  
կը կատարեն: Չորքոտանիները կը բալեն, կ'ընդոս-  
նուն, բառամբակ կը վազեն, եւն. օդային կենդա-  
նիները կը լողան. թաթ շունեցող կենդանիները կը  
սողան: Բայց, տեղափոխութիւնք, որքան տարբեր  
կերպով ալ կատարուին, միւս մկանուններն են որ կը  
կծկուին եւ հասարուն մասանց վրայ կը գործեն: Ող-  
նայարաւորաց վրայ, այս հաստատուն մասերն ոս-

կորներն են. անողնայարաւորաց վրայ, սովորաբար  
կարծրացած մորթն է. ինչպէս միջատաց վրայ. բայց  
միշտ մկանունքն է որ կարեւոր մասը կը կազմէ:

**19.** Կամուռոր շարծումներ եւ անկամաւոր շար-  
ծումներ. — Այն ամէն շարծումներն, որոց վրայ  
ձեզի խօսեցայ, կամաւոր են: Դուք կրնաք վերցու-  
նել ձեր բազուկը կամ չվերցունել. բանալ ձեր բե-  
րանը կամ չբանալ: Խակայն կան շարծումներ զորս  
դուք կրնաք առաջ բերել կամաւ, բայց զոր կարող չը  
պիտի ըլլայիք արզիլել: Այսպէս, որքան որ ուզէք,  
կրնաք ձեր աչքը թարթել. բայց անկարող կ'ըլլաք  
բաց պահել ձեր աչքն երբ ես տնոր դպչիմ, կամ լոկ  
սպառնամ անոր դպչիլ. նմանապէս կրնաք սովորա-  
կանէն աւելի արագ չնչել, բայց չէք կրնար ձեր չնչա-  
ռութիւնը դադրեցընել: Պատառ մը հաց դրէք ձեր  
բերնին մէջ, և ծամեցէք. լաւ, այդ գործոցութեան  
տէրն էք լիովին, բայց երբ խիւսը բերնին խորը  
հասնի, մէկէն մէկ կը բռնուի, կը քաշուի, կը կըլ-  
լուի, և դուք բան մը չէք կրնար ընել այն տաեն:  
Այսպիսի շարծումներ են ասոնք որ երբեմն կամաւոր,  
երբեմն անկամաւոր են:

Վերջապէս կան ուրիշ կարգ մը շարծումներ որոնք  
բոլորովին անկամաւոր են, զորս չէք կրնար ոչ արզի-  
լել, ոչ կատարել, եւ որոց գոյութիւնն իսկ կ'անգիտա-  
նաք յանախ: Այսպէս, մինչեւ որ մեր ձեռքը մեր  
սրտին վրայ չդնենք, անոր բարախնելը չենք զգար.  
մեր մժէն չանցնիր թէ մեր ստամոքսը և մեր աղիք-  
ները կը կծկուին կերպերոց վրայ, եւ ի զուր պիտի  
փորձէինք երագել մեր որտին բարախնենքն ու մեր  
ստամոքսին կծկումները:

Այս շարժումները, զոր մենք չենք կրնար արդիւլ, մեր կենաց պահպանութեանը համար ամենակարեւոր շարժումներու կարգէն են: Եթէ կարող ըլլայլնք դադրեցունել մեր չնչառութիւնը կամ սրտի բարախումը, իսկոյն պիտի մեռնէինք, և աւելի լաւ կ'ըլլայ որ այդ բաներն ընելու անկարող գտնուինք:

Ամփոփում. — Ունկացութեան մէջ, մկանանց կը ծկուելուն չնորհիւն է որ մարմինը դէպ առաջ կամ դէպ ետեւ չծուիր: Ոտնկացութիւնը հանգիստ վիճակ մը չէ:

Թեւը վերցընել, բերանը բանալ, են, կամաւոր շարժումներ են: բայց կան շարժումներ որոնք եր կամաւոր և երբեմն անկամաւոր են, ինչպէս աչքին թարթումը, կամ մի՛շտ անկամաւոր են, ինչպէս սրտին բարախումը և ստամքսին կծկումը:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ի՞նչ կ'ըսուին այն շարժումներն որոնցմով կարող կ'ըլլանք քալէլ. — Ի՞նչ կ'ըսուին այն մկանական գործողութիւններն որոնցմով կարող կ'ըլլանք սուքի վրայ կանգուն կենալ. — Ինչպէս կարելի կ'ըլլայ սուքի վրայ ուղիղ կենալ. — Խօսէ այն մկանունքին վրայ որ՝ ծունկէն մինչեւ սուք՝ թող չտար ուրունքին որ առաջ ծալլուի. — Խօսէ՝ այն մկանունքին վրայ որ թող չտար բարձին դէպ ետեւ կքելու. — Ինչ մասնաւոր հանգամանք կ'ընծայէ այս մկանունքը. — Խօսէ՝ այն մկանունքին վրայ որ թող չտար մարմնոյն դէպ առաջ իյնալու. — Խօսէ այն մկանանց վրայ որոնք կը բռնեն ողնոյարն ու գլուխը. — Այս ամենէն ի՞նչ կը հետեւցնես. — Երկարաւեւ ոտնկացութեան մը հետեւանքներն ի՞նչ կ'ըլլան:

Ի՞նչ է քալէլը. — Վաղեն ի՞նչ է. — Յիշէ կենդանեաց տեղափոխութեան զանազան կերպերը. — Ընդհանրապէս ինչպէս կը կատարուին շարժումները. — Անողնայարաւորք ոսկորի տեղ ի՞նչ ունին սոլորաբար:

Յիշէ կամաւոր շարժումներ. — Յիշէ շարժումներ զորս կարող ըլլաս կատարել կամաւ, բայց զորս արդիւլ չկարենաս. — Յիշէ բոլորին անկամաւոր շարժումներ:

ԽՍՌՍ. ԳՐՈՒԹԵՍՆ ՆԻԿԹԵՐ

Ա. Համար. — Ոսկորներուն բաղադրութիւնն. — Ոսկորներուն ծուծն ի՞նչ բանի կը ծառայէ:

Բ. Համար. — Լիսեռն ի՞նչ է. — Ողնայարի զանազան մասերը. — Թիկնային լիսեռներն ի՞նչ կը կըրեն իրենց վրայ. — Կողերն ինչպէս իրարու կը միանան դէպ առաջ. — Սրբանոսկրի իրար զօդեալ հինգ լիսեռները. — Ո՞ր ոսկորն է որ սրբանոսկրին վրայ կը յենու:

Գ. Համար. — Գանկն ի՞նչ բանի վրայ դրուած է. — Գանկն իր ներքին կողմէն հաղորդակից է ողնայարի անցքին հետ. — Գանկին ծակերը. — Երկու ծնուտները:

Դ. Համար. — Վերի անդամոց ու ձեռաց ոսկորները. — Բազկոսկրին ո՞ր ոսկորին հետ կը յօդաւորի. — Ուսոսկրին ո՞ր ոսկորին հետ կը յօդաւորի. — անրակ:

Ե. Համար. — Վարի անդամոց ոսկորները. — Բարձուոսկրին ո՞ր սոկորին հետ կը յօդաւորի. — Կոնքն ո՞ր ոսկորին հետ կը միանայ:

Զ. Համար. — Յօդուածն ի՞նչ է. — Յօդուածն ի՞նչ կերալով ամրացած է. — Ե՞րբ կը պատահի գելում, — խախտում:

Է. Համար. — Մկանունք ի՞նչ բանի կը ծառայէն. — Էնդհանրապէս մկանունք ի՞նչ կերալով կը կցուին ոսկորներուն. — Մկանական կծկում. — Ծղւոյ մկանունք:

Ը. Համար. — Յոյց տալ թէ մկանանց գործողութեան շնորհիւ միայն կրնանք կանգուն կենալ:

Թ. Համար. — Կամաւոր շարժումներ և անկամաւոր շարժումներ:

## Բ. ՍՆՆ ԴԱՌՈՒԻ ԹԻՒՆ

**20.** Ինչպէ՞ս և ինչո՞ւ կուտենք : Մենք ամէնս ալ լաւ գիտենք թէ կերակուր կուտենք, թէ կը մարսենք զանոնք, թէ ամբողջովին կը ծծենք զանանք՝ բաց ի մի քանի անօդուտ աղտեղութիւններէ որոնք դուրս կ'արտաքսուին . Բայց ինչպէ՞ս կը կատարուի այս բանը, և յետոյ ի՞նչ բանի կը ծառայէ : Ահաւասիկ կարեւոր խնդիրներ որոց պէտք է պատասխանել :

### 10 ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

**21.** Ինչպէս շատ գասերու մէջ, նոյնպէս և այս տեղ, ամէնդ ալ լաւ գիտէք սկիզբը : Կերակուրները կ'առնենք, մեր բերանը կը դնենք . Երբ փոքր ծաւալ ունենան կամ հեղուկ ըլլան, անմիջապէս կը կըլենք զանոնք . Երբ շատ խոշոր ըլլան՝ կը ծամենք որ փշրին :

**22.** Ակռայներ . — Ծասքումը կը կատարուի ակռայներուն միջոցաւ, որոնք կը կտրեն ու կը մանրեն, և լեզուին միջոցաւ որ՝ մլանական խիստ շարժուն գործարան մը ըլլալով՝ կերակուրն ակռայներուն տակ կը բերէ եւ զայն գնտակ կը շինէ երբ կըլել պէտք ըլլայ :

Ակռայները զանագան ձեւեր ունին (ձեւ 23). Ճնոտներուն առջեւի կողմն ակռայները հատու են, և կ'ըսուին հատիչ Ա . կողմանց վրայ սրածայր են, եւ կ'ըսուին գիւտիչ Բ . դէպ




Ձեւ 23. — Մարդկային ծնօս, որ ցոյց կուտայ ակռայները լինդ եւ առանց լինդի . — Ա . հատիչ . — Բ : գիւտիչ : — Գ . դէպի :

Նիմ — կամ մանաւադ պարտէի ունենալ — բերնիս մէջ, ամէն մէկ ծնօտիս վրայ, 4 հատիչ, 2 գիշատիչ, 10 աղօրի, ընդամենը 32 ակռայ : Խսկ դուք, գրեթէ մինչեւ եօթը տարեկան, 20 ակռայ միայն ունէինք, մէն մի ծնօտի վրայ 4 աղօրի միայն : Յետոյ այս ամէնը ինկած են, և սկսած է ձեր երկրորդ ատամնաւորութիւնը :

Կենդանեաց այլ և այլ կարգերուն վրայ ակռայ-



Ձեւ 24  
Կատուի ծնօս



Ձեւ 25  
Ոչխարի ծնօս



Ձեւ 26  
Ճագարի ծնօս

Ներուն թիւն ու ձեւը նոյն չեն . շատ կը զանազանին և արդէն գիտենք թէ կատուին ակռայներն (ձեւ 24) ո'րչափ կը տարբերին ոչխարին ակռայներն (ձեւ 25) կամ ճագարին ակռայներն (ձեւ 26) : Բայց ակռայներն ամէնն ալ նմանօրինակ բաղադրութիւն մը ունին : Կազմուած են վիլոսկրային նիւթէ մը, և, մէկ կամ աւելի Բ , Բ' արմատներով (ձեւ 27) հաստատուած են ծնօտին վրայ խորշերու մէջ : Ա մասն՝ որ ծնօտի ոսկորէն դուրս կը գտնուի՝ ծածկուած է կիտուածով որ թափանցիկ նիւթ մըն է աւելի կարծր քան վլոսկրը : Ակռային մէջ կայ խորշ մը ուր կուգան կը յանդին արիւնային անօրներ Գ , Դ , և զիեր : Եղբ ո և է պատճառաւ մը կիտուածը թափի, վլոսկրը շատ դիւրութեամբ կ'եղծանի, ծակ մը կը կազմուի անոր վրայ , եւ ակռայն կը փտի . Եթէ ծակն հասնի

մինչեւ այն տեղ ուր կը գտնուին ջղերը, այն տաեն առաջ կուգան այնպիսի սաստիկ ցաւեր որոց փորձն առած է գրեթէ ամէն մարդ :



Ձեւ 27. — Սարդիային ակռայներ:

Բ. ակռային արման, որ հաստառուած է ծնօսի մէկ խորշին մէջ  
Ա. ակռային այն մասն, որ ծածկուած է կիսուածով.

Գ. երակ  
Դ. ընչերովի } արիւնային անօք,  
Ե. զղային խուրձ.

**ԶՅ. Լորձունք.** — Կերակրոց փշրումը կը դիւրանայ լորձունքի հոսմամբ. լորձունքն է հեղուկ մը զոր կ'արտադրեն լորձնային զիղձերը (ձեւ 28): Բնախոսութեան մէջ գիշճ կ'ըսուի այն գործարանաց որոնք




Ձեւ 28

Ա. լորձնային զիղձեր որոցմէ մի քանին զետեղուած են լեզուին տակ, արմատին մօտ, և դիւրին է զանոնք տեսնել:

**ԶԿ. Կլանում.** — Երբ կերակուրք լաւ մը փը-

րուին, թաւալին ու լորձունքով շաղուըւին, լեզուն զանոնք կ'առաջնորդէ կոկորդը, և հոն, մէկէն մէկ, շարժում մը կը կատարուի, և ահա կերակուրք ամէնն աւ կուլ կը տրուին: Այս գործողութեան կ'ըսուի կլոնում:



Ձեւ 29. — Կուրծի եւ որովային զործանել, որոնք բաժնուած են բանձանիով. կոնակէն տեսնուած:

Ա. խողովակ, ուրկէ Ե. երիկամունք կ'անցնի սեռուղը Զ. սուրաղի (սուրզն): Է. լետր  
Բ. սիրս Ծ. պանկրետոս  
Գ. սամոնք Թ. ներաղի  
Դ. փայծաղ


տեսնել կերակրոց անցնիլը ձիու մը կտմ սագի մը վիզն ի վար:

Ստամբոր տեսակ մը պարկ է որ, մարդուն վրայ,  
կրնայ երկու լիսոր տարողութիւն ունենալ: Անկէ՛,

կերակրոյ նիւթք  
կ'անցնին նրբաղ-  
եաց մէջ թ, որ  
բութամատէն քիչ  
մը աւելի հաստ  
տեսակ մը խոզո-  
վակ է, և որ շատ  
գալարուած է.  
վերջապէս նրբա-  
ղին կերակրոյ  
նիւթք կ'անցնին  
ստուարաղեաց մէջ  
Զ, որք անօգուտ  
մացորդը դուրս  
կ'արտաքսեն:

Այս խողովակ-  
ները շրջապա-  
տուած են մկա-  
նական ներգե-  
րով որսնք կըծ-  
կուելով, կ'ատի-  
պէն կերակուր-  
դական խողովակին մէկ ծայրէն միւս ծայրը ճամբոր-  
դեն: այսինքն՝ բերնէն մինչեւ ստուարաղի:

**ԶԵ.** Մարսողական հիւրեր. — Բայց մարսողու-  
թեան մէջ ամենէ հետաքրքրական ու ամենէ կարե-



ոռ կէտն այս չէ:

Կերակրութք, չէ՛ թէ միայն կը ճամբորդեն մարսո-  
ղական խողովակին մէջ, այլ եւ անոր մէջ կը կերպա-  
ռանախոյնին՝ ազդեցութեամբ նեղուկներու: կամ հիւ-  
թերու որ անոր մէջ կը նեղուն զիսձեր:

Այս հիւթերէն առաջինն է լորձունիքը: Չեր մէջէն  
ո՞վ է որ՝ իբր զրօսանք՝ երկար ատեն ծամած չ'ըլլայ  
քիչ մը հացի միջուկ: Եւ ինչո՞ւ համար: Վասն զի քիչ  
մը ժամանակէն ետք, միջուկը անուշ համ մը կ'ստա-  
նայ: Եւ արդարեւ լորձունիքը շամարի կը փոխէ հացը,  
ալիւրը՝ հոգ չէ թէ այդ տիւքը ուրկէ առաջ եկած  
ըլլայ, ցորենէ, գետնախնձորէ, լուրիայէ:

Գ ստամբուխն երեսներն ունին շատ գիշձեր որոնք,  
կաթիլ կաթիլ մեծ քանակաւ տեսակ մը հիւթ կ'ար-  
տահոսեն. այս հիւթը խիստ թթու է եւ կը կոչուի  
ստամբուխ հիւրը: Ստամբուխ նիւրը կը լուծէ միսը,  
հաւկրի սպիտակուցը, եւ ընդհանրապէս բոլոր կեն-  
դանական հիւրերը:

Ասկէ զատ, նրբաղեաց ամբողջ երկայնքն ի վար  
կը գտնուին գիշձեր որոնք միանգամայն, շաքարի կը  
փոխեն և կը լուծեն ամբողջ ալիւրն ու ամբողջ միսն  
որ խոյս տուած է լորձունիք և ստամբուխ հիւթին  
ազդեցութենէն: Այս գիշձերը խիստ փոքր են, բաց  
ի մէկն և, որ գրեթէ բառնցք, չափ խոչոր է, եւ  
որ կը կոչուի պանկրեաս.

Կայ նաեւ մեծկակ գիշձ մը է, շեարդը. ոս կը  
գտնուի մարմոյն աջ կողմը, և աղեաց մէջ կը հեղու-  
այն կանաչ ու լեզու հեղուկը զբա ինք կ'արտագրէ և  
որ կը կոչուի մաղձ: Լաւ չգիտացուիր թէ մարսողու-  
թեան մէջ ինչ որոշ գործ կը կատարէ մաղձը:

**ՅՅ.** Մարսողութեան նպատակը. — Ի՞նչպէս կը տեսնէք, մարսողութեան վերջնական նպատակն է կերակութեանը լուծել, հայցունել:

Ամփոփում. — Սննդառութեան մէջ, նկատելի երկու պաշտօն կայ. 1<sup>0</sup> Մարսողութիւն, որու նպատակն է կերակութեան բայցունել, որպէս զի կարող ըլլան ազեաց մէկ երեսէն միւս երեսն անցնիլ եւ արեան մէջ մտնել. 2<sup>0</sup> Ծծում, որ կը կատարուի արեան միջոցաւ:

Մարսողութիւնը կը կատարուի մարսողական խոզվակին մէջ, ակուայներուն ու մարսողական հիւթերուն օգնութեամբ:

Կերակութեարը ծամելու գործողութիւնը կամ ծասկողութիւնը կը կատարուի ակուայներուն միջոցաւ:

Զափահաս մարդը 32 ակուայ ունի, մէն մի ծնօտին վրայ 16 հատ. 4 հատիչ, 2 գիշատիչ, 10 ազօրի: — Տղաք, մինչեւ 7 տարեկան, միւյն 20 ակուայ կ'ունենան, տարբերութիւնը ազօրիներուն մէջն է:

Ակուայները կազմուած են փղոսկրէ որ՝ լինդէն գուրս՝ ծածկուած է կիտուածով: Մէկ կամ աւելի արմաններով զետեղուած են ծնօտներուն վրայ՝ խորշերու մէջ: Ակուային մէջ կայ խոռոչ մը ուր կը յանդին զիդեր և արեան անօրներ:

Կերակութերու փշրումը կը գիւրանայ լորձունքին հոսմամբ. լորձունքն է հեղուկ մը որ կ'արտադրուեի լորձնային զիդերէ: արցունքը՝ արտասուային զիդերէ և բրախնքը՝ լրենայի զիդերէ:

Կերակութեան այն առեն կ'իջնեն կուրծքին երեկայնութեամբը դէպ ի վար, խոզվակի մը միջոցաւ որ կը կոչուի սուզն, եւ կը հասնին սամոխին մէջ:

Անկէ, կերակրոյ նիւթք կը մտնեն նըրադեաց մէջ, յետոյ վերջապէս, սոււարադեաց մէջ:

Այս ամէն անցքերուն ամբողջութիւնը կը կոչուի մարսողական խոլովակի:

Կերակութք ո՛չ միայն կը ճամբորդեն մարսողական խոզվակին մէջ, այլ և կը կերպարանափոխուին աղդեցութեամբ հեղուկներու կամ հիւթերու զոր գիշձերը կը հեղուն անոր մէջ:

Այս հիւթերէն առաջինն է լորձունքը, որ ալիւրը կը կերպարանափոխէ շաբարի:

Սամոխային հիւթը, զոր ստամոքսը կ'արտաթորէ, կը լուծէ միաը, հաւկթի սպիտակուցը, եւ ընդհանրապէս կենդանական ամէն նիւթերը:

Լորձունքին ու ստամոքսային հիւթի աղդեցութեան խոյս տուող կերակութեարը կը լուծուին նըրաղեաց գիշձերէն որոց ամենէ մեծն է պանկրէասը:

Լեարդը որ՝ մարմնոյն աջ դին զետեղուած ուրիշ խոշոր գիղձ մըն է՝ աղեաց մէջ կը հեղուս լեզին կամ մաղձն որուն գերը դեռ որոշապէս ձշղուած չէ:

ՃԱՐՑԱՐԻԱՆ. — Ծաբողութիւնն ինչպէս կ'ըլլոյ. — Ո՞րոնք են ակուայներուն այլ եւ այլ տեսակները. — Զափահաս մէկը քանի՞ հատիչ ունի իւրաքանչիւր ծնօտի վրայ. — Քանի՞ գիշատիչ. — Քանի՞ ազօրի. — Մինչեւ 7 տարեկան, մարդ քանի՞ ակուայ կ'ունեայ. — Որո՞ց մէջն է տարբերութիւնը. — Ակուայի մը նկարագիրն ըստ եւ ըստ թէ ե՞րբ կը փոփ ակռայն:

Կերակրոց փշրումը գիւրացնող հեղուկը ո՞րն է. — Ի՞նչ ըսել է գիղձ. — Ցիշէ՛ մի քանի գիղձեր. — Լորձունքն ինչպէս կը հոսի բերնին մէջ:

Ի՞նչ ըսել է կլանում:

Կերակութք կը լուսելէ ետք՝ ո՞ւր կ'երթան. — Երկայնափեղ կենդանեաց վրայ ի՞նչ կը գիտուի. — Մարդուն ստամոքսն որշաքի

տարողաթիւն ունի. — կերակուրք ստամբօսէն ելնելէ յետոյ՝ ո՞ւր՝ կը մտնեն. — Մարսողական խողովակն անշարժ խողովակներէ՝ կը բազկանայ:

Կերակուրք միմիայն կը ծամբորդե՞ն մարսողական խողովակին մէջ. — Յիշէ՛ մարսողական հիւթերէն մին. — Ի՞նչ է լորձունքին աղցեցութիւնը. — Յիշէ՛ ուրիշ հիւթ մը զոր ստամբօսը արտաթորէ. — Ի՞նչ է ստամբօսային հիւթեն աղդեցութիւնը. — Ի՞նչ է գերն այն գիղձերուն որդնք կը գտնուին նրբաղեաց ամբողջ երկայնքն ի վար. — Յիշէ՛, այս գիղձերուն մէջ, գիղձ մը որ բառուցքի շափ ըլլայ գրեթէ. — Ի՞նչ է պաշտօնն լեարդին, որ ուրիշ խոշոր գիղձ մըն է: — Ի՞նչ է, վելջապէս, մարսողութեան նպատակը:



### Յ Թ Ո Ւ Մ


**Յ 8.** Արիւնը կերակուրները կը բաշխէ. — Ի՞նչո՞ւ համար կ'ըլլան այս ամէն լուծմունք. Քանզի կերակուրները, որպէս զի զմեզ սեռուցանեն, պէտք է որ բարիսցեն արեաց ներին երեսէն եւ մտնեն արեան մէջ, Եթէ կերակուրները հաստատուն մնային, չպիտի կը րնային թափանցել:

Որչափ ատեն որ կերակուրը մնայ մարսողական խողովակին մէջ, կարեւոր ծառայութիւն մը չ'ըներ մեզ, իրրեւ թէ ձեռաց արին մէջ գանուէք: Վասն զի մորք՝ որ մեր մարտինը կը ծածկէ՝ տրունեներէն սկսեալ կը մտնէ մարսողական խողովակին մէջ, եւ նմանապէս կը պատէ զայն ի ներկուս: Միայն թէ երեւոյթը կը փոխէ, եւ կը կակուղնայ. մորթն այն ատեն կը կոչուի յորձնաբաղսնը:

Պէտք է ուրեմն որ լուծուած կերակուրը մտնէ արեան մէջ, որ զայն պիտի տանի մարմնոյն ամէն կողմերը. վասնդի մարմնոյն ամէն մասանց մէջ արիւն կայ. գուք լուր գիտէք զայս, փորձեցէք ամենանուրբ

ասեղ մը միսէլ ձեր մարմնոյն ու է մէկ տեղը, եւ ահա փոքրիկ կաթիւլ մը արիւն սլիմի ելնէ:

### Յ Ս Ի Ւ Ն Ե Ր Շ Ր Ա Խ Ը



**Յ 9.** Արիւն. — Եթէ ձեզի հարցընէի թէ ի՞նչ է արիւնը, ամէնդ ալ ինձ պիտի պատասխանէիք. Կարմիր հեղուկ մըն է արիւնը: Բայց իրապէս, արիւնը դեղնագոյն հեղուկ մըն է որուն մէջ կը տատանին անհամար բուով խիստ փոքր կարմիր գետիկներ (ձեւ 31):

**Յ 10.** Արիւն կարիլ մը եւ իր գետիկները (մանրական մէջ 3—4 միլիոն գնամիկներ կան): Որչափ ալ պլատիկ ըլլան, այնչափ բազմաթիւ են որ


Եթէ ծայր ծայրի գնէինք ամէն այն գնտիկներն զոր կը պարսւնակէ մարդկային մարտինը 5—6 լիտր արիւն կը գտնուի, պիտի կազմուէք այնպիսի շղթայ մը որ կարող պիտի ըլլար երկրիս շրջանը 4 անգամ ընել:



**Յ 11.** Շնչերակի բունակեալ է խողովակներու կամ

մը նիւթաւորւ անօթներու մէջ որոնք շատ յօքիւնը (մանրակէտով տեսնուած):

**Յ 12.** Շնչերակ Բ. Երակ գին մէջ, քիչ մը դէպ ի ձախ, կը

գտնուի սիրտը Բ, տեսակ մը պարկ, կամ, աւելի լաւ,  
  
 խորշաւոր մկանունք որ կանոնաւոր կերպով կը հծկուի եւ դուրս կը մզէ իր մէջ պարունակեալ արիւնը : Արիւնը սիրտը. կուգայ երակներու միջոցաւ, սրտէն կ'ելնէ շնչերակներու միջոցաւ, երակ և շընչերակ՝ քանի՛ հեռանան սըրտէն, բնականաբար այնքան աւելի կը շատնան և այնքան աւելի կը փոքրնան (ձեւ 32): Անոնք կը վերջաւորին խիստ նուրբ խողովակներով որոնք կ'ըսուին հերափողիկ . այսինքն՝ մազի պէս բարակ խողովակ, թէպէտեւ մազէ շատ աւելի բարակ են: Այս հերափողիկներն, այսպէս իրարու հետ հաղորդակցուրեան մէջ կը դնեն երակներն ու շնչերակները (ձեւ 33), եւ այս կարգադրուրեան ժնորիիւ է որ կը կատարուի արեան շրջանը: Արիւնը մեծ արագութեամբ կը վազէ սըրտէն շնչերակները, շնչերակներէն հերափողիկներէն, հերափողիկներէն երակները եւ անկէ սիրտը. այս շրջանն ամբողջ կը կատարուի կէս վայրկենի մէջ:

Ձեւ 33. — Արեան շրջան,

Ա. սիրտ

Բ. շնչերակային արմի նոկան

Բ'. ոռովային շնչերակային արմ

Գ. բռնային շնչերակ

Դ. վերին զոգերակ

Ե. ստրին զոգերակ

Վ. երիկամային երակներ ու շնչերակներ

անկէ սիրտը. այս շրջանն ամբողջ կը կատարուի կէս վայրկենի մէջ:

Երակներուն ներքին երեսը կակուղ է. և այս պատճառաւ է որ երբ զանոնք բանանք, երբ արիւն առնենք, անմիջապէս կը ցածնան, կը տափակնան, և իրենք իրենց կը խցեն առաջ եկած բացուածքը . ուստի անոնց վիրաւորումը ծանրակիու չէ ; հերիք է որ վերին կամ ստորին անդամոց գոգերակները վիրաւորուած չըլլան՝ անրակին վրայ, զգին վրայ, եւ կամ անուկին վրայ : Ընդհակառակը, շնչերակները փողի պէս բիրս են, եւ երբ ո և է դիպուածով անոնցմէ մին կտրի, արիւնն այնպիսի արագութեամբ դուրս կ'ելնէ որ կրնայ մինչեւ երեք մէթր հեռուն ցայտաել. ասկէ առաջ կուգայ արիւնհոսութիւն որ կրնայ խայոյն մահացու դառնալ, եթէ բացուած շընչերակը չկապուի :

Ծնչերակներու այս կազմուրեան շնորհիւն է որ արիւնը սրտէն մզուելով (սովորաբար մէկ երկվայր կենի մէջ մէկ անգամ) անոնց մէջ առաջ կը բերէ բախիւններ զորս կարելի է դիւրաւ զգալ այն տեղերն ուր շնչերակները մօտ են մորթին, ինչպէս դաստակին ու քունքին վրայ . այս է զոր բժիշկները կը կոչեն զարկ :

Նախորդ ըսոււածներէն լաւ միտք պահեցէք սահետեւեալը . կայ շրջան մը, որ առաջ կուգայ սրտին կանոնաւոր կծկումներէն, կծկում՝ որ արիւնը երակներէն սրտին մէջ կը բերէ , և անկէ կը մզէ զայն շնչերակաց մէջ :

4. Գործարանական այլում

**Յ1.** Արդէն ըստ եմ ձեզ թէ կերակուրք՝ հեղուկ ըլլալէ ետք, չորհիւ շատ հետաքրքրական յօթինուածի մը, կը թափանցեն արեան մէջ։ Այն առեն, արիւնը կ'առնու զանոնք և կը տանի ձգել մաս մը մարմնոյն ամէն մասանց մէջ, ամէն տեղ ուր անոր պէտք կայ. միւս մասը, ամէնէ մեծագոյնը, կը ջնջուի, կամ աւելի ճշդ ըսելով, կ'սպառի, կ'այրի նոյն խոկ արեան մէջ։

Ըստներս զարմանք կը պատճառեն ձեզի։ Նախ, կը խորհիք. ի՞նչ հարկ կերակուրները մտցընել արեան մէջ որ ջնջուին։ Յետայ, ի՞նչպէ՛ս կ'այրին կերակուրք արեան մէջ։ Ի՞նչ բան է որ կ'այրէ զանոնք։ Մարմնոյն մէջ կրակ չկայ։

Այս, բարեկամներս, կրակ կայ մարմնոյն մէջ. անըուշու, չէ թէ բորբոքեալ կրակ մը, այլ մեղմ կը բակ մը, առանց բոցի և առանց մուտիի։ Եւ ապացոյցն այն է որ ունինք, մենք, ստաւորք եւ բռչունք, ներին զերմուրիւն մը որոյ բարեխառնուրիւնն է 39°—40°, շատ վեր այն բարեխառնութենէն զոր ունի մեզ ջրջապատղ օդը։ Խոր ձմրան ժամանակ, հիւսիսային սաւուցեալ երկիրներու մէջ, մինչդեռ զերօյն վար 50° ցուրտ կ'ընէ այնպէս որ սնդիկը ջերմաչափին մէջ կը սառի, մարդիկ միւս մի եւ նոյն բարեխառնուրիւնը կ'ունենան։

Բայց, սլատի ըսէք, ի՞նչ բան է որ առաջ կը բերէ այդ կրակը։ Դուն ըսէ հիմա, Յարութիւն, ի՞նչ

բան է որ կրակ առաջ կը բերէ վառարանին մէջ։ — Պարոն, փայտն է զոր կը դնենք անոր մէջ։ — Անըուշու. բայց փայտն առանձին կրնայ կրակ առաջ բերել, Ա՛հ, չե՞ս կրնար պատասխանել։ Դու կրնա՞ս, Պօղոս։ — Փայտն այրելու համար օդ պէտք է. եթէ վառարանին պատիկ դռնակը գոցենք, կը մարի կրակը։ — Շատ լաւ։ Եւ ի՞նչ բան է որ փայտն այդպէս կը վառէ։ Տեսնենք, կը յիշէք բնալութութեան մէկ դասը։ — Օդին բրուածինն է։ — Հետզհետէ լաւագոյն պատասխաններ կուտաք։ Եւ այն ատեն, ի՞նչ առաջ կուգայ, ու մուխին հետ, կ'երթայ ծխնելուզին փողն ի վեր։ — Բնածխական բրու և երբեմն բնածխոյ թթուուկ։ — Շատ լաւ։

Արդ, բարեկամներս, ճիշդ այս բանը կը պատահի մեր մարմնոյն մէջ։ Օդի բրուածնին չորհիւ, կերակուրք կ'այրին հոն, և առաջ կը բերեն բնածխական բրու, բայց երբեք բնածխոյ թթուուկ։ Աւելի մօտէն քննենք այս երեւոյթը. վասն զի կ'արդէ քննել։

Ամփոփում. — Կերակուրք, հեղուկ դառնալով, աղեաց ներքին երեսներէն կը թափանցեն և արեան մէջ կը մտնեն։ Արիւնը զանոնք պիտի տանի բոլոր մարմնոյն մէջ։ այս գործողութիւնն է որ կը կոչուի ծծում։

Արիւնն է դեղնկեկ հեղուկ մը, որոյ մէջ կը տատանին անհուն անհամար կարմրագոյն մանր գնտիկներ։

Արիւնն ամբողջ մարմնոյն մէջ կը մզուի խորշաւոր մկնանունքի մը միջոցաւ որ կը կոչուի սիրս, և որ կանոնաւորապէս կը կծկուի։ Ամէն անգամ կծկուելուն կամ բախելուն մաս մը արիւն դուրս կը ցայտէ։

Արիւնը սրտին մէջ բերողներն են երակներն, ո-  
րոնք կակուղ երեսով փողեր են. սրտէն տանողներն  
են շնչերակները, որոնք խողովակի պէս բիրտ փո-  
ղեր են:

Երակներն ու շնչերակները կը վերջաւորին խիստ  
բարակ փողերով, որոնք կը կոչուին հերափողիկ. ա-  
սոնք իրարու հետ կը հաղորդակցին և արիւնը կ'ան-  
ցընեն շնչերակներէն երակներուն մէջ, կամ ուրիշ  
խօսքով, կը տրզեցունեն զայն:

Այսպէս արիւնը սրտէն կը վազէ շնչերակները,  
շնչերակներէն հերափողիկները, հերափողիկներէն ե-  
րակները ու տնկէ սիրալ, և այս ամէնը կը կատար.  
ուի սրտի բարձիմանց մղումով: Արեան այս ընթացքն  
է որ կը կոչուի շրջան:

Զարիը զոր կարելի է դիւրութեամբ զգալ դաս-  
տակին ու քունքին վրայ, առաջ կուգայ այն բա-  
խումէն զոր արիւնը կուտայ շնչերակաց որոնք, վե-  
րոյիշեալ կէտերուն վրայ, մօտ են մորթին.

Արիւնը կը գրաւէ կերակրոց նիւթերը և կ'երթայ  
անոնց մէկ մասը թողուլ մարմնոյն բոլոր մասանց մէջ,  
միւս մասը, մեծագոյն մասը, նոյն իսկ արեան մէջ  
կը մաշի, կ'սպանի:

Այս այրումը մեր մարմնոյն մէջ կը պահպանէ  
տաքութիւն մը որոյ բարեխմառնութիւնն է  $39^{\circ}$ — $40^{\circ}$ .

Այրումը կը կատարուի շնորհիւ թթուածնին որ  
կը գտնուի մեր շնչած օդին մէջ. այրումէն առաջ  
կուգայ բնածխական բրու զոր կ'արտաշնչենք:

ՀՍՐՑԱՐԱՆ . — Խնչո՞ւ համար կը լուծուին կերակուրք . —  
կերակուրք կրնայ օգտակար ըլլալ ցորչափ մնայ մարսղական խո-  
ղվակին մէջ . — Ի՞նչ կ'ըսուի այն մորթին որ ի ներքուստ կը  
պատէ բերանը, ևն . — Ի՞նչ պայմանաւ կերակուրք կ'նայ ժառա-  
յել մեր սննդառութեան :

Ի՞նչ է արիւնը . — Ի՞նչ է սրտին պաշտօնը . — Արիւնը ո-  
րո՞ւ միջոցաւ կուգայ սիրալ . — Որո՞ւ միջոցաւ գուրս կ'ենէ . —  
Երակներն ու շնչերակներն ինչպէ՞ս կը վերջաւորին . — Ի՞նչ է հե-  
րափողիկներուն դերը . — Արիւնն ի՞նչ ձամբով շրջան կ'ընէ . —  
Որչափ ժամանակ կը տեւէ այս շրջանը . — Երակներու երեսն  
ինչպէ՞ս է . — Շնչերակներուն երեսն ինչպէ՞ս է . — Շնչերակնե-  
րու կարծրութենէն ի՞նչ առաջ կուգայ . — Ի՞նչ կ'ըսուին այդ  
բախիւնները . — Նախորդ ըսուածներէն ո՞ր բանը կարեւոր է  
միաք պահելու համար :

Հեղուկ դարձած կերակոյ նիւթեն ո՞ւր կը թափանցեն . —  
Արիւնն ի՞նչ կ'ընէ այս նիւթոց մէկ մասը . — Ի՞նչ կըլլայ միւս  
մասը . — Ի՞նչ բանէ յայսնի է թէ կերակրոց մէկ մասը կ'պրի  
մարմնոյն մէջ . — Ի՞նչ բան է որ կ'այրէ փայտը վառարանին մէջ.  
— Ի՞նչ առաջ կուգայ այն առեն . — Մեր մարմնոյն պատշաճե-  
ցուր այրումի այս երեւոյթները :


### Տ Կ Զ Ա Ռ Ո Ռ Թ Ի Ւ Ն

ՅՅ . Նախ, ուրիէ կը մտնէ օդը, Պօղոս: — Բեր-  
նէն: — Դու ըսէ՛ կարասպետ, ուրիշ ուրիէ: — Քը-  
թէն: — Երկուքդ ալ իրաւունք ունիք՝ երբ խնդիրը  
մարդուն և ուրիշ մի քանի տեսուկ կենդանեաց վրայ  
է: Ճին, զոր օրինակ. միսյն քթովը կը շնչէ . երբեք  
բերնովը:

Եւ ո՞ւր կ'երթայ օդը որ այսպէս քթէն կամ բեր-  
նէն ներս կը մտնէ: — Կուրծքին մէջ: — այդ ճըշ-  
մարխտ է . բայց աւելի աղէկ է ըսել. բովերուն մէջ,

**ՅՅ.** Թոքերը լաւ կը ճանչնաք դուք ամէնդալ . կատուներուն կուտան ուտելու : Կը կարծեն բնդհանրապէս թէ կատունելու շատ կը սիրեն զայն . ես կ'աօլահովցընեմ ձեզ թէ միոն աւելի կը սիրեն անոնք , և շատ իրաւունք ունին . վասն զի թոքը տեսակ մը կարծը սպունգ է , դժուար է ծամել . մէջը օդէն զատ րան մը չկայ :

Քանի որ մեր ճագարն հոն է դեռ , բանանք անոր կուրծքը և թոքերն իրենց տեղը քննենք :



ՁԵՒ ՅՅ. — Շնչափողէն, Գ. կը փշեմ, անմիջապէս բռերը Բ, Գ կ'ուռենան եւ օդով կը լեցուին .


Ա. Սիրս. — Բ. Գ. բռեր. — Գ. Շնչափող. — Ե. սոնդանի

Ազ ու ճախ կողմէն մշրատով մը կը կորեմ կողերը , և ահա կը բացուի կուրծքը : Կը տեսնէք սիրտը Ա (ձեւ ՅՅ), յետոյ , ամէն մէկ կողմը Բ և Գ թոքերը , որոնք բալորովին կախուղցած ու ամքած են :

Հսու նայեցէք , վիզն ի վեր սա փողը Դ , որ տեղ տեղ , կարծը օղակներու վրայ աւելի ամուր է : Կոկորդին խորէն կուգոյ և թոքերուն հետ կը հաջորդակցի . ինքն է որ թոքերուն օդ կը ատմի . շնչափող կ'ըսուի : Տեսէ՞ք . անոր վրայ պատիկ ծակ մը կը բա-

նամ , հաստկեկ յարդ մը կը մոցունեմ մէջը , և կը փշեմ : Անմիջապէս թոքերը կ'ուռենան և օդով կը լեցուին : Կը դադրիմ փշելէ , կը խորշուին , կը սմբին , և դուրս կ'արտաքսեն գրեթէ ամբողջ օդը զոր կը պարունակէին , և ու բավ կարծես թափանցիկ կ'երևէին :

Թոքերն , ուրեմն , խոռոչաւոր գործա-



ՁԵՒ ՅՅ. — Մեր Շնչափուկան գործարանը

Ա , խոչակ (ձայնի գործարան)

Բ. Շնչափող (ուրկէ կ'անցնի օդը)

Գ. Գ. բռեր , խոռոչաւոր պարկեր ,

որոնք կ'ընդունեն օդը

Ե. սոնդանի , (նուրբ եւ հարք մկանունք , որ կուրծքը ուղղայնէն կը

բաժնէ )

ՁԵՒ ՅՅ. — Խոչակ երկայնին ի վար նեղ-

խուած , ցոյց տալու հա-

մար ձայնական լարե-

րը Ա. Բ.

Գ. Շնչափող

բաններ են , բայց պարզ ալարկեր չեն : Քիչ մը գերջը անոնցմէ մին պիտի կորեմ , և պիտի աեսնէք թէ , ինչպէս ըստի , կը նմանի օդալից սպունդի . վասն զի կազմուած է բազմաթիւ փողիկներէ . ասոնք կը կոչուին ցեցուդ , կը վերջաւորին . օդի փամփուշտներով և այնպիսի կնճռութ կերպով մը մէջէ մէջ հիւսուած են որ գժուար եղած է զանոնք ճանչնալ :



**34.** Խոչակ. — Այսպէս են այն գործարաններն որոց մէջ կը թափանցէ օգը : Բայց քննելէ առաջ թէ ինչպէս կը մտնէ անոնց մէջ , կուզեմ ձեզի խօսիլ խոչակին վրայ , և ճայնին վրայ որ առաջ կուգայ անոր մէջ : Ոռչակը , զոր այնքան դիւրութեամբ կը քանակ զգալ մեր մատին տակ վզին առջեւի կողմը , Ա հէտին վրայ , (ձեւ 35) , կազմուած է շնչափողին այտումէն , որուն առաջին երկու օղակները կը խոչ դրնան և կը տաճեւնան :

Եերսի կողմը , կը գտնուին երկու սլրկուած ծալքեր Ա , Բ , (ձեւ 36) որոնք կը կոշուին ձայնական լարեր , եւ անոնք՝ երբ օդն ուժով մը իրենց զարնէ՝ կը թրթուան ու առաջ կը բերեն ճայնին հնչիւնեները : Այս հնչիւններն յետոյ կ'եղանակաւորին անցնելով կոկորդէն , ազգուելով լեզուի , այսաերու եւ շրթանց գործողութենէն , և այն ատեն , ինչպէս կ'ըսեն , յօդաւոր դառնալով , կը կազմեն խօսքը :

**Ձեւ 37.** — Շնչառական շարժումներն անի կը կատարուի մերշնուրիներ (կողերը կը բարձրանան) , յետոյ արտաշնուրիներ (կողեր կիցնան) :

**35.** Շնչառական շարժումներ . — Հիմա վերադառնանք օդին որ կը մտնէ թոքերուն մէջ : Ինչպէ՞ս օդը կը թափանցէ անոնց մէջ : Քիչ մասաջ ես յարդով մը օդ կը փչէի ճագարին շնչափողին : Բայց անտարակոյս , ոչ ոք կուզէ այդպիսի փորձ մը ընել ձեր վրայ :


Դուք ձեզ քննեցէք (ձեւ 37) . ասոր համար , ձեր

մէկ ձեռքը կուրծքին մէկ կողմը , և միւսը որովայնին վրայ դրէք : Ինչպէս արդէն գիտէք , լաւ կ'զգաք հիմա որ կանոնաւորապէս , մէկ վայրկենի մէջ տասնեւ հինգ անգամ , կը չնչէք , շնչառական շարժումներ կը կատարէք : Այս շարժումներէն իւրաքանչիւրը կրկին է . նաև ներշնչյումը կը կատարուի , յետոյ արտաշնումը :

Ներշնչման մէջ , կ'զգաք թէ ձեր կողերը կը բարձրանան , թէ ձեր կուրծքը կը լցնայ , թէ ձեր որովայնը կ'ուռենայ և գէպ առաջ կուգայ : մինչդեռ օդը կը մանէ քրէն , և թոքերուն մէջ կ'երթայ : Արտաշնչման մէջ , ասոր հակառակն է որ կը կատարուի . կողերը կ'իջնեն , որովայնը կը տափակինայ , կուրծքը կը նեղնայ , և օդը դուրս կ'ելնէ՝ իրր փըցոցէ մը արտաքսուած :

Իրր թէ փըցոցէ մը : Նմանութիւնը շատ ճիշդ է : Օդը կուրծքին մէջ կը քաշուի , ինչպէս կը քաշուի Ձեւ 38. — Օդը կը մտնէ ու կ'ել :

Ա Ա փողէն՝ բոլորովին այնպէս ինչպէս շնչափողին միջոցաւ կը մտնէ բոներուն մէջ ու դուրս կ'ելնէ :




Փըցոցի մը մէջ , և անկէ դուրս կ'ելնէ նմանապէս : Ահաւասիկ փըցոց մը (ձեւ 38) . Խիցով մը կը փակեմ Բծակը որ սովորաբար օդը կ'առնէ դուրսէն . յետոյ փոփոխակի կերպով կը հեռացնեմ ու կը մօտեցնեմ . Երկու տախտակիկները . օդը կը մտնէ ու կ'ելնէ Ա Երկու տախտակիկները . բոլորովին այնպէս ինչպէս շնչափողին միջոցաւ կը մտնէ բոներուն մէջ ու դուրս կ'ելնէ :

Միայն թէ, մեր մարմայն մէջ, փքոցի տախտակի կրունեան տեղ, կան կողեր որոնք իրարու միացած են մկանունքով ու ծածկուած են մորթով. և կը կազմեն տեսակ մը խոռոշ որ կ'ըստի կրծային վանդակ: Կը տեսնէք. ձեր ճագարին վրայ թէ ինչ բանով գոցուած է վանդակը վարի կողմէն: Ե մկանունք մըն է որ՝ բարակ և հարթ՝ լոյնութեանը ձգուած, կը բաժնէ կուրծի, ուր կը գտնուին թոքերն ու սիրառ, որովային որուն մէջ կան ստամոքսը, աղիքը, պանկրիտը, լեռորդը:

Այս մկանունքը ստուծանի կը կոչուի: Հանգիստ վիճակի մէջ, կը կազմէ տեսակ մը կոմար (ձեւ 35): Երբ կծկուի, կոմարը կը տափակնայ, և այն ատեն, անտարակոյս, կուրծքի խոռոշն աւելի կը մեծնայ: Այն ատեն կ'ուռենայ որովայնը, վասրոնցի ստուծանին՝ վարինելով՝ կը ճնշէ աղիքը, այն ատեն նոյնպէս օդը կուրծքին մէջ կը մանէ շնչափողէն,

Ձեւ 39. — Ներ. Ձեւ 40. — Արտա. շնչման ատեն, շնչման ատեն, Ա կողերը վեր Բ կողերը վար կ'ելնեն: կ'իջնեն: Վերցնեն կողերը (ձեւ 39), և կուրծքն ա'լ աւելի կը



մեծցնեն: Այսպէս կը կատարուի ներշնչումը: Սրտաշնչման գալով, շատ աւելի պարզէ: Ստոծանին և այն մկանունք որք կողերը կը բարձրացնեն, ամէնն ալ կը թուլան: թոքերը, որ շատ տառածիգ են, կը պարզուին ինչպէս որ քիչ մ'առ աջ ճագարին վրայ ցոյց տուի ձեղ. և պարզուելով իրենց կը քաշն կողերն որոնք կ'իջնեն (ձեւ 40) և ստոծանին որ վեր կ'ելնէ: Բնականարար, օդը դուրս կ'ելնէ, գլխած մասամբ: Կը նեղնայ կուրծքը և կը տափակնայ որովայնը:

Ամփափամ. — Մեր շնչած օդը կանցնի փողի մը որ կը կոչուի տենչափող. առկէ անցնելով օդը կը թափանցէ թոյերուն մէջ:

Թոքերը խորչաւոր գործարաններ են. անոնք կազմուած են բազմաթիւ փողերէ որ կը կոչուին ցնցուղ:

Կուրծքը որ վարի կողմէն գոցուած է ստուծանիով, մէկ վայրկենի մէջ տասնեւհինգ անգամ կը լոյննայ, և այս կերպով ներս կը կոչէ դուրսի օդը որ անմիջապէս կը մտնէ. այս կը կոչուի ներենչում: Յետոյ կը նեղնայ կուրծքը և դուրս կ'ելնէ օդը. այս ևս կը կոչուի արտաենչում:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Շնչառութեան բուն ճամբան ո՞նչ է. — Ո՞ւր կ'երթայ օդը զր կը շնչենք. — Ի՞նչ կը կոչուի այն խողվակն որ կոկրդէն մինչեւ թոքերը կ'երթայ. — Թոքերը լցո՞ւն թէ խորշաւոր գործարաններ են. — Ի՞նչ բանի կարելի է նմանցնել զանոնք. — Ի՞նչ կ'ըստին այն փողկեներն որոցմէ կազմուած են թոքերը. — Ո՞ւր կը կազմուի ճայնը, — Ո՞ւր դրուած է խոչակը. — Ի՞նչ կազմուած է. — Զայնի հնչիւններն որո՞ց միջոցաւ առաջ

կուգան . — Ո՞ր գործարանաց գործողութեամբը կը յօդաւորին հնչիւնները :

Ներշընչման միջոցին ի՞նչ կ'զգանք կողերուն վրայ . — Որովային վրայ . — Ի՞նչ կ'ընէ օդն այն ատեն . — Արտաշնչման միջոցին ի՞նչ կ'զգանք . — Ի՞նչ կ'ըլլայ օդը . — Փքոցի մը վրայ բացատրէ շնչառական շարժումները . — Կուրծքի վանդակը , վարի կողմէն ինչո՞վ ֆակուած է . — Կուրծքին մէջ ի՞նչ կայ . — Որպավայնին մէջ ի՞նչ կայ . — Ի՞նչ կ'ըսուի այն մկանսւնքն որ կուրծքն որովայնէն կը բաժնէ :

### 5) ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ (Ծար.)

**ՅԵ.** Տաքուին առաջ կուզայ . — Այսպէս ահա օդը , և հետեւաբար թթուածինը , կը թափանցէ մեր մարմնոյն մէջ : Բայց բա՞ն մը ըսել կուզես , Պօզու :

— Տիչ մ'առաջ կ'ըսէիք թէ օդը , թթուածինը , կ'այրէ կերակուրները մարմնոյն մէջ , ինչպէս կ'այրէ փայտը վաստանին մէջ : Բայց կերակուրներն արեան մէջ մոած են , և օդը շատ հեռուն չերթար , քանի որ կանգ կ'առնու կուրծքին մէջ : Ուրեմն , ինչպէս կրնոյ արեան մէջ գտնուածն այրիլ : — Ես ալ այդ կ'առ պիտի բացտարէի ձեզ : Բայց ուրախ եմ որ այս խնդրոյն գողափարը գուք ձեզէն ունեցաք : Երկար ատենէ ի վեր խնդիր եղած էր այդ , բայց դեռ նոր ստացաւ լուծում :

Հսած եմ ձեզ թէ արիւնն ամէն տեղ կ'իրթայ . ամէն տեղ կը պարափ : Ուրեմն , բոյերուն մէջ կ'երբայ , եւ նոյն իսկ այնպէս , որ մարմնոյն ամբողջ արիւնը կէս վայրկենի մէջ անկէ կ'անցնի : Մինչեւ վերջին արիւնը կը կարծէին թէ օդին թթուածինն արեան նիւթերը կ'այրէր՝ նոյն իսկ այն միջոցին երբ արիւնը

կ'անցնէր բօներուն մէջէն , և թէ թոքերն էին այն վառարանն որ մեզ կուտայ տաքութեամբը : Բայց յետոյ հաշուեցին թէ՝ եթէ մարմնոյն ամբողջ տաքութեամբ հոն առաջ գալ , բոյլ պիտի ելիկը եւ մինչեւ իսկ մոխիր պիտի դառնար , և յետոյ հաստատեցին որ թոքէն գուրս ելնող արիւնը , և ասոր հակառակը պէտք էր մէջ մտնող արիւնը , և ասոր հակառակը պատահեր եթէ ներքին տաքութեան վառարանը թոքն ըլլար :

**ՅՅ.** Գնդիկներու բրուածինը . — Իրերը շատ աւելի հետաքրքրական կերպով մը տեղի կ'ունենան : Հսած եմ ձեզ թէ արեան մէջ կան բիւրաւոր թուով կարմիր մարմններ , կամ զնդիկներ՝ որոցմէ կ'առնու արիւնն իր գոյնը : Արդ , այս գնդիկները , երբ բոյերէն անցնին , կը գրաւեն օդին բրուածինը և իրենց հետ կը տանին : Եետոյ , կը փախչին կ'երթան մարմնոյն խորերը , մինչեւ հերափողիկները , և հոն , մարմնոյն մէջ , այդ բրուածինն մեծ մասը կը բոլուն այն գործարանաց որոց մէջէն կ'անցնին , և որոնք իրենցմէ աւելի ծարաւի են անոր . նման են հաւու մը որ կ'երթայ կուտ կը ժողվէ դրսէն , և վանդակին մէջ , իր ագգերուն կը բերէ :

Այսպէս , ամբողջ մարմնոյն մէջ է որ կը կատառուի բրուածին սպառումը , և հետեւաբար , ամբողջ մարմնոյն մէջ է որ առաջ կուզայ տաքութիւնը :

**ՅՅ.** Բնածխական բրու . — Թթուածինն սպառումն , անտարակոյս , կ'արտադրէ բնածխական բրու : Այս թթուածին կը լուծուի արեան մէջ որ զայն կը տանի թոքերուն մէջ , ուր կը խառնուի օդին , եւ վեր-

ջապէս, ամէն մէկ արտաշնչման, դուրս կը մլուի :

**ՅՊ.** Արտաշնչուած օդ. — Ուստի, ինչպէս որ կրնաք ինքնին գուշակել, բովէն դուրս ելնող օդը մասուր օդ չէ : Ներս մտած ատեն կը պարունակէր մէկ հինգերորդ մասամբ թթուածին. դուրս ելած ատեն, հազիւ թէ մէկ վեցերորդ մասամբ կը պարունակէ անկէ, և առարերութիւնը բնածխական թթուն է : Առողջարար չպիտի ըլլար, եթէ այդ օդը վերստին չնչինք . և այս պատճառաւ է որ պէտք է պատուհանները բանալ, կամ, ինչպէս որ կըսեն, պէտք է ուէ միջոցաւ մը օդափոխել այն սենեակներն ուր կ'ապրինք :

Եթէ ուեէ կենդանի մը տուփի մը մէջ պահենք օդին թթուածինն սպառելէ յետոյ, պիտի մեռնի անպատճառ . կը մեռնի քիչ մը ուշ կամ քիչ մը կանուի, բայ այնմ որ չնչէ արագ կամ դանդաղ, եւ բայ այնմ որ սպառէ աւելի կամ նուազ թթուածին. գորտ մը այն տուփին մէջ աւելի երկար կ'ապրի քան թռչուն մը . բայց ի վերջոյ կը մեռնի : Այն տուեն կ'ըլլայ անենչացեալ : Անչնչացումը շատ շուտ կը հասնի ջրոյ մէջ, վասն զի այն ատեն կենդանին՝ չնչելու համար՝ չունի ուրիշ օդ բայց եթէ այն օդն որ արդէն մտած է թոքերուն մէջ, եւ այն աւ կ'սպառի շուտով :

Հիմա պիտի թողունք բնախօսութեան այս մասն որ շատ դժուար ու շատ ցամաք է, եւ պիտի տեսնենք զգացողութեան ու կամի՞ի խնդիրն որ շատ աւելի յանկուցիչ է . բայց նախ, ձենէ մէկն հարցում մը ունի՞ ինձ ընկերք, ի՞նչ պիտի ըսես, Գրիգոր :

**ԱՊ.** Պաղարին կենդանիներ. — Բան մը կայ, զոր չեմ հասկնար : Գուք մեզի կը խօսիք կենդանական


տաքութեան վրայ . այդ բանը կը հասկնամ ոտնաւուրաց և թռչնոց համար, որոնք տաք արիւն են բայց սողունները, ձուկերը և ամէն ողնայարաւոր կենդանիներն՝ որոնք պաղ արիւն են՝ միթէ անո՞նք ալ տաքութիւն կ'արտադրեն :

— Այո՛, քանի որ անոնք աւ կը չնչեն, թթուածին կ'սպառեն, և բնածխական թթու կը շինեն : Բայց տաքութեան այս արտադրութիւնն այնչափ տկար է որ պաղ արիւն կենդանեաց բարեխտառնութիւնը չը կրնար արտաքին բարեխտառնութենէն անցնիլ : Անոնք կը պազին երբ օդը ցրաէ . կը տաքնան երբ օդը տաքնայ : Այս պատճառաւ, երբ ցուրտը գոյ, կը թմրին և չեն կրնար շարժիւ բայց երբ օդը տաքնայ, գրեթէ ստանաւորաց կամ թռչնոց չափ կայառ կ'ըլլան . դիտեցէք մողիս մը արեւուն մէջ . Միեւնոյն պատճառաւ, ձմեռը չեն ուտեր, քանզի շատ քիչ կը մազին, հազիւ թէ, կը չնչեն . բայց ամառը՝ կ'այրեն իրենց մարմնոյն գոյացութիւնը, և կ'ուտեն զրեթէ տաք արիւն կենդանեաց չափ :

**ԱՊ.** Զրային կենդանիներ. — Լմնցա՞ւ : Ո՞չ : Ըսէ տեսնեմ, Գրիգոր : — Բայց, ինչպէ՞ս շունչ կ'առնեն այն կենդանիներն որոնք ջրոյ մէջ կ'ապրին, զորորինակ կէտերը կամ ձուկերը : Եւ ի՞նչ բան կրնան լաւ չնչել : — Նախ, պէտք չէ կէտը ձուկերուն հետ շըփոթել : Կէտը սանաւոր մըն է, տաքարիւն կենդանի մըն է : Իրաւ է, ջուրին մէջ կ'ապրի, բայց օդ կը չնչէ և ասոր համար երբեմն երբեմն ջուրին երեսը կուգայ :

Գալով ձուկերուն և բուն ջրային կենդանիներուն, ջուրին մէջ լուծուած օդն է որ կը չնչեն անոնք : Աա-


Ջրալիր պտուկը վառարանին վրայ կը դնեմ (ձեւ 41):  
Անմիջապէս որ ջուրն սկսի տաքնալ, կը տեսնէք որ



ՁԵՒ 41. — Անմիջապէս որ  
ջուրն սկսի տաքնալ, կը  
տեսնէք որ պատկան է որ  
արջակներ պտուկին յա.  
տակին կը բարձրանան եւ  
ջուրին երեսը կ'ելնեն. Սրգ,  
եռացումը դեռ շատ հեռի է.  
ուրեմն ասոնք օդոյ պղպջակ-  
ներ են, եւ ոչ թէ ողի:

Այս օդն է զոր ձուկերը կը  
տեսնէն, ապացոյցն այն է որ  
ձուկ մը խիստ շուտով կը մեռ-  
նի այն ջուրին մէջ որ եփած  
է և որոյ մէջէն օդն այս կեր-  
պով արտաքսուած է:

Բայց ջրային կենդանիները  
չունին թոքեր, այսինքն խո-  
ռոչաւոր գործարաններ ուր  
մտնէ օդը՝ արիւնը դիմաւորե-  
լու համար: Բնդհակառակն  
ունին, ինչպէս ձուկերը, ա-  
կանջներ, կամ աւելի լու խը-  
ռիկներ (ձեւ 42), այսինքն ա-



ՁԵՒ 42. — Ա. խոյիկներ: իրենց խոյիկ-  
ներուն վրայէն կ'անցը-  
նեն ջուրին մէջ լուծուած  
օդը, եւ այսպէս իրենց  
արեան հետ տօսափման  
մէջ կը դենք զայն:

Պովկ կը բանայ բերանն ու վեր  
կ'առնէ ականջափակերը. այս կերպով իր խոյիկնե-  
րուն վրայէն կ'անցընէ ջուրին մէջ լուծուած օդը,

ինչպէս որ դուք՝ ներշնչելով և արտաշնչելով, ձեր  
թոքերուն մէջ կը պարացընէք մթնոլորտին օդը:

Ամփոփում. — Եղջանն ըրած ատեն, մարմնոյն  
ամբողջ արիւնը՝ կէս վայրկենի մէջ՝ կ'անցնի թոքե-  
րէն. այն ատեն, արեան գնդիկները, մէն մի շնչա-  
ռութեան, կը ծծեն օդին թթուածինը և իրենց հետ  
կը տանին մինչեւ հերափողիկները: Այս թթուած-  
նին մեծ մասը կը թողուն հոն, այն գործարանաց, ո-  
րոց մէջէն կ'անցնին:

Այսպէս, բոլոր մարմնոյն մէջ է, և ո՛չ թէ միայն  
թոքերուն մէջ որ կը կատարուի թթուածնին սպա-  
ռումը, և, հետեւաբար, բոլոր մարմնոյն մէջ է որ  
առաջ կուգայ տաքութիւնը:

Կենդանի մը՝ օդ է զրկուելով, կը մեռնի անըն-  
չացեալ:

Մեր թոքերէն դուրս ելած օդը մաքուր օդ չէ,  
քանի որ կը պարունակէ բնածխական թթու: այս  
պատճառաւ պէտք է նորոգել օդն այն սենեկաց ուր  
կը բնակինք:

Պաղ արիւն կենդանիները կ'սպառեն նոյնպէս  
թթուածին, քանի որ կը շնչեն. բայց անկէ առաջ  
եկած տաքութիւնն այնքան տկար է որ արտաքին  
մթնոլորտի տաքութենին աւելի չկրնար ըլլալ:

Չուկերը՝ իրենց խոյիկներուն միջոցաւ, կը շըն-  
չեն ջրոյ մէջ լուծուած թթուածինը:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ուրկէ կ'անցնի մարմնոյն ամբողջ արիւնը . --  
Երկար ատեն գիտունք ո՞ւր կարծեցին թէ կը կատարուի արեան  
նիւթոց այրումը . — Այդ դրութեան հետեւանքն ինչ պիտի ըլ-

Արմ . — Ուրիշ ի՞նչ դիառղութիւն ըրած են արեան բարեխառնութեան վրայ՝ թոքերէն գուրս ելած միջոցին :

Ի՞նչ է արեան գնտիկներուն դեր . — Այս պայմանաց մէջ ո՞ւր կը հաստարուի թթուածնի սպառումը :

Թթուածնին սպառմամբ ի՞նչ բան առաջ կուգայ . — Ի՞նչ կ'ըլլայ այս բնածիքական թթուն .

Մեր թոքերէն ելած օդն ի՞նչ բնութիւն ունի . — Ինչո՞ւ համար օդակար է փոխել օդն այն սենեկաց ուր կը բնակինք . — Ինչո՞ւ համար փակեալ տուփի մը մէջ պահուած կենդանի մը անպատճառ կը մեռնի . — Այս տեսակ մահն ի՞նչ կ'ըսուի :

Պաշ արիւն կենդանիներն ալ առաջ կը բերե՞ն տաքութիւն . — Ինչո՞ւ համար պաշ արիւն կենդանեաց բարեխառնութիւնը արտաքին բարեխառնութենէն վեր չ'եներ :

Չուկերը չնչելու համար ինչպէ՞ս կ'ընեն . — Ինչպէ՞ս կը հաստառես թէ ջուրին մէջ լուծուած օդ կայ . — Եփած ջուրին մէջ ձուկ մը ինչո՞ւ չուտով կը մեռնի . — Չուկերը թոքի տեղ ի՞նչ ունին . — Չուկերն ինչո՞ւ համար կանոնաւորապէս կը բանան բերանը , յետոյ խորիները :

### ԽՄԲԱԳՐՈՒԹԵՍՍ.Ն ՆԻՒԹԵՐ

Ա. Համար . — Ակռայները , անոնց անունն և անոնց թիւը : — Ակռային այլեւայլ մասերը :

Բ. Համար . — Այն ճամբան որուն կը հետեւին կերակուրք՝ մարսողական խողովակին մէջէն , բերնէն մինչեւ ստուարաղին :

Գ. Համար . — Լորձունքին , — Ստամոքսի հիւթին , — Աղեաց հիւթերուն , — Պանկրէտափի հիւթին ազդեցութիւնները կերակրոց վրայ , — Լեարդ , — Մարսողութեան նպատակը :

Դ. Համար . — Ի՞նչ է արիւնը . — Ո՞ր գործարանին միջոցաւ դուրս կը մղուի . — Շնչերակներ . — Երակներ . — Հերափողիկներ . — Շրջան :

Ե. Համար . — Մարսողութեան միջոցաւ հեղուկ դարձած կերակուրք ո՞ւր կը թափանցեն . — Ի՞նչ կ'ըլլան . — Ինչո՞ւ համար մեր բարեխառնութիւնը գրեթէ ՅՅ<sup>0</sup>ի վրայ հաստատ կը մնայ :

Զ. Համար . — Օդն ինչպէ՞ս կը մտնէ մեր մարմնոյն մէջ . — Թոքեր . — Շնչառական շարժումներ :


Է. Համար . — Մեր մարմնոյն մէջ ի՞նչ կերպով կը կատարուի օդի թթուածնին սպառումը . — Բընածիսական թթուի արտադրութիւնը :

Ը. Համար . — Զուկերն ինչպէ՞ս կը չնչեն :

### Գ. ԶԳԱՅՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՄԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՅ. Կը յիշէք այն փոքրիկ փորձն որով կը վախցինէիք հաւերը պատուհանը բանալով : Ի՞նչ բանով ըմբռնեցին անոնք պատուհանին աղմուկը : Իրենց ականջներով . այնպէս չէ՞ : Եւ ինչո՞վ ըմբռնեցին ներկայութիւնն Արսէնին որ այնքան սարսափեցուց զանոնք : Իրենց աչքերով : Ինչո՞վ փախան : Իրենց թաթերուն մկանունքներով : Եւ ինչո՞վ հասկցան թէ : մէ . կը կ'սպառնայ իրենց , ու ինչո՞վ հրաման տուին պաշտպանողական շարժման : Ահ , չգիտէք : Ուրեմն , ահա ըսեմ ձեզ . իրենց ուղեղով :

Բայց ուղեղը գանկի խոռոչին մէջն է , աչքը ակնակապիճին մէջ , ականջը՝ գանկի մէկ ծակին մէջ , թաթերուն մկանունք վարն են , ուղեղէն շատ հեռու : Ի՞նչ բան է որ աչքն ու ականջը հաղորդակցութեան մէջ կը գնէ ուղեղին հետ , ուղեղը մկանանց հետ :



- Ձեւ 43.** — Ա. ողնածուծին անցը  
Բ. ջիղ որ կը ծնի ամէն մէկ լիսեռ-  
նի մակերեսեն եւ կը սփռուի մար-  
նոյն ու անդումոց մէջ  
Դ. Գ. ողնածուծ՝ ուրկէ կը ծնին  
մարմնոյն ու անդումոց ջիղերը՝ Աղ-  
նածուծուծ կը զննուի ողնային անց-  
քին մէջ. Ե. ուղեղ  
Զ. ողնածուծի կոնդիկ, ուրկէ կը ծր-  
նին դէմքին ու զլսուն ջիղերը, նոյնա-  
պէս այն ջիղերը որոնի կը կառա-  
վարեն արդին անցը:

**43. Զիղեր.** — Հա-  
ղորդակցուրիւնը կը  
կատարուի տեսակ մը  
թելերու միջոցաւ զորս  
բնախօսիք կը կոչեն  
ջիղ. Զշային թելերը  
շատ բարակ են եւ  
մարմնոյն ամէն մա-  
սանց մէջ սիւսուած:  
Ումանք ուղեղին կը  
բերեն այն զգացուու-  
թիւներն որոնի դուր-  
սէն կուգան և այս  
կարգի ջիղերն այն-  
քան բազմաթիւ են  
որ չէ կրնար առանց  
վիրաւորուելու, եւ  
առանց ցաւ զգալու,  
ձեր մարթին ուեւէ մէկ  
կէտին վրայ միսել բա-  
րակ ասեղիք մը ծայրը.  
Ումանք եւս ուղեղէն  
կ'առնեն շարժման հլ-  
րամանները և կը տա-  
նին կուտան ամրող  
մարմնոյն մկանանց:

Առաջինները կը  
կոչուին զգացող ջի-  
ղեր, երկրորդները՝  
շարժիչ ջիղեր:

**44. Ողնածուծ.** — Զիղերն ուղղակի չեն յանդիր  
ուղեղին: Ամէն անոնք որ կը գտնուին մարմնոյն ու  
անդամոց մէջ, կուգան ողնածուծէն (ձեւ 43): Ասիկա  
տեսակ մը լար է Դ Գ, արտաքին կողմը ձերմակ,  
ներքին կողմը գործ, որ կը գտնուի ողնայարի անց-  
քին մէջ, անցք՝ որ այս պատճառաւ՝ սովորաբար կը  
կոչուի ողնածուծի անցք:

Ամէն մէկ լիսեռնի մէջտեղէն, աջ ու ձախ, կը  
ծնի ջիղ մը Բ. որ կը բաշխուի մարմնոյն զանազան  
մասանց մէջ:

Գ կէտին, միջային մասին վրայ, ողնածուծը կը  
վերջաւորի սրածայր: Վերը, Զ կէտին վրայ, կը թա-  
փանցէ գտնիին մէջ, կը լայննայ և կը կազմէ ողնա-  
ծուծի կոճղկզը, Դէմքին ու զլսուն ջիղերը կը ծնին  
ողնածուծի կոճղկզէն, նաև այն ջիղերն որոնի կը կա-  
ռավարեն սրին ու ընչառութեան շարժումները: Ա-  
սոր համար է ահա որ կոճղկզին խոցումն ա'յնքան  
վտանգաւոր է և ա'յնքան շուտով մահ կը պատճա-  
ռէ: Կը գագրեցնէ շնչառութիւնն ու արեան շրջանը:  
Ուստի այս կոճղկզն է զօր խոհարարք կը խոցեն գըն-  
դատակով երբ ուղեն շուտով մեռնել վառեակ մը, և  
գարձեալ այս կոճղկզն է զօր կը վիրաւորեն, երբ  
ձագար մը մեռնելու համար՝ հարուած կ'իջեցնեն  
խեղճ կենդանւոյն ականջներուն ետեւ:

**45. Ուղեղ.** — Գանկին գրեթէ ամրող խորշը  
լեցուած է ուղեղով:

Ուղեղն է կայան իմացականութեան, հո՞ն է որ կը  
կազմուին զգացողուրիւն և զայափար. անկէ՛ Է  
որ կը բղխի կամիը, Կենդանիք ո'րչափ աւելի մտացի-  
ւլան, ա'յնքան աւելի ուղեղ կ'ունենան, Երբ մար-

մը ուղեղը 4000 կրամէն պակաս կշռէ, ապուշ մըն է այդ մարդը, վիրաւորեցէք ուղեղը, իմացականութիւնը կը խանգարի և անհատը կը դառնայ յիմար կամ տխմար, ինչպէս որ տեսակ մը հիւանդութիւններէ ետք կը պատահի: Սակայն վիրաւորեալ ուղեղ մը կրնայ դարմանուիլ առանց իմացականութեան մեծ մեաս մը հասած ըլլալու:

Վեցուցէք ուղեղը, իմացականուրեան ամէն հետք կը ջնջուի:

Երբ այս փորձն ընեն խնամով կենդանիներէն ու մանց վրայ, առանց կոճղէզին դպշելու, անոնք կ'առիրին դարձեալ, բայց, իմացականուրեան ու կամֆի տեսակէտով, դոյութիւն չեն ունենար այլեւս: Թռչուններուն, սովուններուն ու ձուկերուն վրայ շատ լաւ կարելի է այս գործողութիւնը կատարել, թռչուն մը, որոյ ուղեղը վեցուած լլայ, անսահման կերպով կը մնայ թառին վրայ, միտքը չբերեր երթալ սուռնդ վնասել, և հոն կը մեռնի անօթութենէ, բայց եթէ կառուցին մէջ կեր դրուի, կը կլէ զայն ու կը մարսէ: Եթէ օդին մէջ նետուի, կը բանայ թեւերն ու ինքն իր առջեւ կը թռչի մինչեւ որ առարկայի մը բազիսի կամ, յօդնութենէ պարտասեալ, իյնայ գետին: Ամիսներով պահած են այսպէս ողջ թռչուններ, անոնց բերնին խորը կեր դնելու հոգ տանելով: Բոլոր այս ժամանակին մէջ, իմացականութեան կամ թէ կամքի ամենափոքր նշան մը ցոյց տուած չեն երբեք:


**46.** Տօշափողական զգացողուրիւնք: — Նախ պէտք է յիշել հպաւորուրեան ընդհանուր զգացողուրիւնը, որ կ'իմացընէ մեզ թէ մարմին մը կը դպչի

մեր մարմիոյն: Այս զգացողութիւնը կը կատարուի ամերով մրթով, բերնի լորձնաթաղանթով, քթի, աչաց, ականջաց, ևն լորձնաթաղանթով: Այս մակերեւոյթին վրայ ամէն տեղ եկած վերջաւորած են զգացողութեան ջերեւու ծայրերն, որոնք եթէ գրգռուին, այդ գրգռումը կը տանին ողնածուծին և անիէ ուղեղին, ինչպէս որ ելեկարտական հեռազրի թել մը կը հազրուէ հեռագրալուր մը:

Այս չիպերը, մեզ իմացընելով հանդերձ թէ մարմին մը կը դպչի մեզի, կը հասկըցնեն նաև թէ այդ մարմինը աւելի տաք կամ աւելի պաղ է քան թէ մեր մարմինը, և թէ ո՛ր աստիճան: ուրեմն մեզի կուտան քարեխանուրեան զգացողուրիւնը:

Այս ամէնը, հպաւորութեան զգացողութիւնն ու բարեխանութեան զգացողութիւնը, սովորաբար կը բացատրուի ընդհանուր բառով մը. Շօշափելիի:

Իրապէս այն ատեն միայն չօշափելեաց զգացո-



Ձեւ 44. — Ծղիով ժամանակ պիտի անցներ զիտարլու համար թէ խնձորը կլոր մարմին մըն է, յոկուն, բաւական դիմացկուն:



Ձեւ 45. — Կը բաւէ որ վայրկեան մը ձեռնիս մէց բռնեն զայն, եւ այս ամէնը կը հասկնամ.

Չութիւնը կ'ունենանք երբ մեր իմացականուրիւնը զործէ՝ մորթին զգայնութենէն օգտուելու համար: Ամենէն աւելի մեր ձեռնովն է որ կը չօշափենք սո-

Վորաբար : Հնդաժանի այս տեսակ մը կարկինը , զոր միայն մարդն ունի , սքանչելի գործիք մըն է , ո՞չ մի- այն ուժով մը բռնելու կամ փափկապէս ձեռնոտե- լու համար . այլ մարմին մը կատարելապէս շօշափե- լու , և անոր նկատմամբ ծանօթութիւն ստանալու համար : Ահա խնձոր մը , որ հոս , սեղանին վրայ է :

Ծղւոյս մորթովը կը շօշափեմ զայն (Գեւ 44) : Լաւ գիտցէք որ եթէ աչքերս գոցած ըլլայի և եթէ չը գիտնայի թէ ի՞նչ է խնձոր մը , բաւական ժամանակ պիտի անցնէր մինչեւ որ հասկնայի թէ կլոր մարմին մըն է , յզկուն բաւական դիմացկուն : Սրդ , կը բաւէ որ վայրկեան մը ձեռքիս մէջ բռնեմ զայն (Գեւ 45) , և այս ամէնը կը հասկնամ . վասն զի ձեռքիս մակե- րեւութին շատ մը կէտերովը կը շօշափեմ խնձորը :

**46.** ձաշակի զգացողութիւն . — Բերնին մէջ , կայ տեսակ մը շօշափելիք զոր ճաշակելիի կը կոչեն : Բերանը դրուած գոյացութիւնք , եթէ հալելի կամ լուծելի են , կուտան մեզի մասնաւոր տալաւորու- թիւներ որոնք կը բացատրուին նամ բառով : Ամէն մարդ կը ճանչնայ զանոնք , և սովորաբար կը խօսուի աղի , անուշ , դառն , կծու , ժանտ , ևն համերու վրայ : Կան մարդիկ որոնք այս զգայարանքը գոհա- ցընելով կ'անցընեն իրենց կեանքը : Խոհագործու- թեան արուեստը հնարուած է՝ ներելի սահմանաց մէջ գոհացում տալու համար այդ զգայարանքին . և այս բանն իր պատճառն ունի , քանզի փորձաւու- թիւնը ցոյց տուած է որ հաճոյքով կերուած բանը դիւրաւ կը մարսուի :

Ամփոփում . — Տեսակ մը բարակ բարակ թելեր են ջիղերն որոնք մարմնոյն ամէն մասնաց մէջ սըմ- ուած են :

Ոմանք ուղեղին կը բերեն դուրսէն եկած զգացո- ղութիւնները . այս ջիղերը կ'ըսուին զգացող ջիղեր :

Ոմանք ուղեղին կ'առնեն շարժման հրամաններն և կը տանին կը փոխանցեն բոլոր մարմնոյն մկանանց . ասոնք կ'ըսուին շարժիչ ջիղեր :

Տեսակ մը ձերմակ լար է ողնածուծն որ կը գըտ- նուի ողնայարի անցքին մէջ . սա կազմուած է իրա- րու վրայ շարայարեալ լիսեռներու օգակներէն :

Ողնածուծը՝ գոնկին մէջ թափանցած տեղւոյն վրայ՝ կը լայննայ և կը կազմէ ողնածուծի կոնդիզը :

Մարմնոյն ջիղերը կը յանգին ողնածուծին . գըլ- խուն ջիղերը , ինչպէս նաև սրբին ու Շնչառութեան շարժումները կառավարող ջիղերը կը յանգին ողնա- ծուծի կոճդէզին :

Ողնածուծի կոճդէզին վրայ եղած վէրքերը մահա- ցու են :

Գանկին գրեթէ ամբողջ խորշը լեցուած է ու- ղեղով :

Իմացականութեան կայանը ուղեղն է , հոն է որ կը կազմուին զգացողութիւնն և զայլափարք . անկէ՛ է որ կը բջիմի կամքը :

Ուղեղին վրայ եղած վէրքերն առաջ կը բերեն ի- մացական կարողութեանց տկարութիւն :

Թռչուն մը , առանց ուղեղի , կրնայ ապրիլ . կը բաւէ որ իր սնունդն հոգանք . բայց անմիջապէս կը մեռնի երբ խոցենք կամ վիրաւորենք ողնածուծի կոճ- դէզը :

Հպաւորութեան ընդհանուր զգացողութիւնը մեզի կը հասկնէ թէ մարմին մը կը դպչի մեր մարմնոյն : Այս զգացողութիւնը կը կատարուի ամբողջ մոր-

թով և մասնաւորապէս ձեռքով։

Շօշափողական զգացողութիւնք կը փոխանցուին ողնածուծին և անկէ ուղեղին՝ զգացող ջիղերուն միջոցաւ, որոց ծայրերը կը յանդին մեր մորթի ներքին երեսին վրայ։

Այս ջիղերը մեզի կուտան նաև մարմնոյ բարեխառնութեան զգացողութիւնը։

Բերնին մէջ կայ տեսակ մը չօշափելիք որ կ'ըսուի ճաշակելիք և որ մեզի կուտայ համի տպաւորութիւնը։

ՀԱՐՑՈՐԸՆ . — Որո՞ւ միջոցաւ աչքը, ականջը, մկանունք կը հաղորդակցին ուղեղին հետ . — Ի՞նչ են այս ջիղերը . — Երկու տեսակ ջիղ կայ . որո՞նք են . — Առաջին տեսակ ջիղերը ի՞նչ կ'ըսուին . — Երկրորդ տեսակ ջիղերն ի՞նչ կ'ըսուին . — Ուրկէ կը ծնին այն ամէն ջիղերն որոնք կը գտնուին մարմնոյն ու անդամներուն մէջ . — Ո՞ր դրուած է ողնածուծը . — Ողնայարի ո՞ր տեղէն կը ծնին մարմնոյն ջիղերը . — Ի՞նչ անուն կ'առնու ողնածուծն այն տեղ ուր կը մտնէ գանկին մէջ . — Որո՞նք են այն ջիղերն որոնք կը ծնին ողնածուծի կոճղէզէն . — Ինչո՞ւ համար կոճղէզին խոցումը մահացու է։

Ուղեղն ո՞ր կարողութեան կայանն է . — Ի՞նչ կը պատահի երբ ուղեղը վերաւորի։

Հպաւորութեան զգացողութիւնը մեր մարմնոյն ո՞ր կէտերովն է որ կը կատարուի . — Ի՞նչ կայ մորթին մէջ որ կ'գտայ . — Մեր մորթին մէջ վերջաւորող ջիղերն ուրիշ ի՞նչ տեսակ զգացողութիւններ կուտան մեզ . — Ամենէ շատ ինչո՞վ կ'ստանանք շօշափման զգացողութիւնը։


Յիշէ տեսակ մը շօշափելիք որու կայանն ըլլայ բերնին մէջ . — Ի՞նչ կը կոչուին այն տպաւորութիւնները զորս մեզի կուտայ ճաշակելիքը։

ԶԴԱՅՅՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՄԱՅՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Շար.)

48. Ի հեռուստ զգացողութիւնն . — Բայց մէկդի ձգելով այն սահմանափակ ծանօթութիւնները զոր ճաշակելիքը կուտայ մեզի, կը տեսնէք որ չօշափելիքը մեզ կը տեղեկացընէ մարմնոց ձեւին, անսոնց կարծրութիւննը, փայլունութեանը, բարեխառնութեանն ու մի քանի ուրիշյատկութեանցը վրայ։

Այս ալշատ բան է անտարակոյս . բայց եթէ զայնս միայն ունենայինք, շատ անկատար պիտի ըլլայինք : Բարեբախտաբար, ի հեռուստ ևս, կրնանք մարմնոց ներկայութիւնը հասկնալ հոտուելիինվ, լսելիինվ, եւ մանաւանդ տեսանելիինվ, որ առանձինն, կրնար գըրեթէ ամէնուն տեղ բռնել։

49. Հոտուելիաց զգացողութիւնն . — Հոտուելիաց գործարանն է ֆիբը, կամ լաւ ևս, բարփական են այս զգայարանաց գործարանք : Ա. Բ երկու խոր-



ՁԵՒ. 46. — Քրի հատուած դիմացէն տեսնուած :

Ա, Բ, Քրափոս :

Գ, Ուղղաձիգ միջնորմ :

Հեր են (ձԵՒ 46) քթափոսք, որոնք իրարմէ բաժնուած են Գ միջնորմով. այս խորշերը դէմքէն կ'անցնին, և

Քրի հատուած կողմ նակի տեսնուած :

Գ, Յետսափող :

Ե, Խոչակին բերանը :

կ'երթան կը բացուին Դ յետսափողին մէջ, և խոչակի բերնին դիմացը : Շնչառութեան համար ծծուած օդը կանոնուոր կերպով անոնց մէջէն կ'անցնի : Նոյն իսկ կան սանաւորներ որոնք մի միայն քթով կը չնչեն, և եթէ ձիու մը ռնգունքը խցէինք, շատ շուտ կը մեռնէր անշանալով, օդէ զուրկ մնալով:

Շնչառական ամէն մէկ շարժման միջոցին, հստուելիքը մեզի կ'իմացնէ մերձակայութիւնն ինչ ինչ մարմնոց որոնք, բալորովին անձանօթ պատճառներով, կարող են տպաւորութիւն ձգել անոր վրայ, և որոնք ինչպէս կ'ըսեն, նուալէս են : Դժբաղդաբար, թունաւոր շատ կազեր բնաւ հոտ չունին . չնչելով՝ կրնանք թունաւոր զանոնք չնչելով՝ կրնանք թունաւորութիւն:

50. Կոողական զգացողութիւններ. — Լսելիքը մեզի կ'իմացնէ հնջուն քրուացմանց գոյութիւննը: Ասկէ զատ, այդ զգացմանքով կրնանք չափել և գնահատել զանոնք, վասն զի մարդ՝ երբ լիտակի սօժտուած ըլլայ՝ կրնայ, հրահանգուելով, իրարմէ որոշել այնպիսի ձայներ սրոնք թրթռացմանց թուով շատ մօտ ըլլան իրարու : Մեր ականջը ձայն մը այն ատեն միայն կ'ըմբռունէ երբ մէկ երկվայրկենի մէջ առնուազն երեսուն երկու թրթռացում ունենայ . այդ ձայնը կ'ըլլայ ամենէ ցածը զոր կարող ըլլայինք լսել . ամենէ բարձրը առաջ կուգայ 7000 թրթռացմամբ մէկ երկվայրկենի մէջ :

Դուրսէն եկած թրթռացմունք լսողական ջիղերուն կրնան փոխանցուիլ երկու որոշ եղանակով :

Երբ թրթռացմունք հաստատուն մարմնէ մը կը բղին, կրնանք զանոնք լսել նոյն իսկ գանկի ոս-

կորներուն վրայ դնելով այդ մարմինը :

Հոս եկուոր, Արուն, և երկու ձեռքերովդ լսւ մը խցէ ականջներդ (ձեւ 47) : Ժամացոյցս ձակտիդ վրայ կը դնեմ, յստակ կերպով կը լսես անոր թիք թաքը : Բաց բերանդ, և ակռայններովդ թեթեւակի բռնէ ժամացոյցը (ձեւ 48), դարձեալ շատ լաւ կը լսես : Տափակ քանակն ակռայններուդ մէջն ա՛ռ (ձեւ 49): Ժամացոյցս անոր վրայ կը դնեմ, ու նոյն արդիւնքը կուտայ :




Ձեւ 47. — Երկու ա- Ձեւ 48. — Ժամա- Ձեւ 49. — Ժամա-  
կանջներդ գոցէ: Ժա- ցոյցն ակռաներուդ ցոյցն կը դնեմ  
մացոյցս կը դնեմ մէջտեղն ա՛ռ, դարձ- տափակ բանա-  
նակտիդ վրայ, յստակ եալ շատ կը կիմ վրայ. դարձ-  
կերպով կը լսես ա- լսես: եալ կը լսես:  
նոր թիք քամբ :

Այս վերջին փորձին մէջ, հնչուն թրթռացումնե-  
րըն՝ զորս առաջ բերաւ ժամացոյցին մեքենայն՝ յա-  
ջորդաբար շարժեցին ժամացոյցին տուփը, քանակը,  
ակռայնները, գանկին ոսկորները, ականջին հեղանիւ-  
թերը . լսողական ջղին ծայրերը, և անկէ հաստն ու-  
ղեղին :

Բայց այս ուղղակի փոխանցումը խիստ հազուա-  
դէալ է : Բնդհանրապէս ձայնն առաջ կուգայ թրթռ-  
ռացմամբ մարմնոյ մը որ մեզմէ բաժնուած կ'ըլլայ

օդով։ Ուրեմն օդին մեր լսելեաց հաղորդուած թըրթըռացումներն են զոր պէտք է ընդունիլ և լսել։ Այն ատեն շատ կը կնճուտի խնդիրը։



Ձեւ 50. — Լսողութեան գործի

Ա. խորան

Բ. լսողական փող

Գ. թմբկարաղանք

Դ. հեղուկով լի  
խորց

Ե. փոքր ուկորիկ-

ներու ըղբայ

Զ. կիսաբոլորտ-  
ձեւ անցեր

Ե. խնջայլ որոյ

Մէջ սփոռուած

Են լսողական

Չորին մանրա-  
թըրթը

Հ. հեղուկով լի  
խորցին բա-

Դ. դանքը անցը

Ե. անցերը

**51. Ականջն ունի  
նախ խորան մը Ա. (ձեւ  
50), տեսակ մը եղջերա-  
փող՝ որ շատ մեծ ու  
շատ շարժուն է սուր  
լսելիք ունեցող կեն-  
դանեաց վրայ, և որ  
կարելի եղածին չափ  
շատ թըրթռացում կը  
հաւաքէ։ Տեսէք թէ  
ինչպէ՞ս ծի մը՝ աւելի  
լաւ լսելու համար՝ ա-  
կանջը կը դարձնէ այն  
կողմն ուրէկէ կուգայ  
շուկը (ձեւ 51)։ Մեր  
խորանը փոքր է, մե-  
րը, և գրեթէ անշարժ է։ սակայն օգտակար է այն  
մեզի, եւ մենք  
ալ կը դարձը-  
նենք զայն, —  
բայց ամբողջ  
գլուխը, — երբ  
ձայնը չափա-  
զանց տկար ըլ-  
լայ. ի հարկին  
անոր վրայ բոլորածեւ կ'աւելցնենք մեր ձեռքն, ո-**



Ձեւ 51. — Զին իր ականջը կը դարձնէ այն կողմը ուրէկէ կուգայ ըսուկը։

անոր վրայ բոլորածեւ կ'աւելցնենք մեր ձեռքն, ո-

բով խորանը ճշմարիտ եղջերափող մը կը դառնայ։  
Թըրթռացմունք կը ժողվուին խորանին մէջ և ան-  
կէ կը ճամբորդեն մանուածապատ և խողովակին,  
լսողական փողին մէջէն, որ մարդոց վրայ մի քանի  
հարիւրորդամեդր երկայնութիւն ունի։ Խորը, Գ  
կէտին վրայ, թըրթռացմունք կը հանդիպին բարակ  
մաշկի մը որ՝ լսողական փողին լայնութեանը ձըգ-  
ուած՝ սոխասրինգի մը թաղանթին պէս կը փակէ  
զայն. այս մաշկը կ'ըսուի թմբկարաղանք։ Սա ևս  
կը թըրթռայ իր կարգին։

Հոս խնդիրը շատ հետաքրքրական կը դառնայ։  
Թմբկաթաղանթին ու հեղուկով լի Դ խորչին միջեւ  
մէկ հարիւրորդամեդր խորութեամբ ուրիշ անջրակետ  
մը կայ զոր պէտք է ճօճեցընել։ Այս ոսկրային խորչն  
ունի բացուածք մը զոր ուրիշ երկրորդ թաղանթ մը,  
Ը, կը փակէ պրկուն։

Արդ, այս թաղանթին ու թմբկաթաղանթին մէջ  
տեղ կը գտնուի փոքրիկ ոսկրիկներու և զլթայ մը  
որոյ ծալրերը կը յենուն երկու թաղանթներուն վը-  
րայ. Այս կարգադրութեան չնորհիւ, թմբկաթա-  
ղանթին թըրթռացմունք կը փոխանցուին խորչի թա-  
ղանթին, յետոյ հեղուկին, և վերջապէս Ե զին։

Մէկ խօսքով, ահա թըրթռացմանց ճամբան։ օդ,  
թմբկաթաղանթ, ոսկրիկներ, խորչի թաղանթ, խոր-  
չի հեղուկ, ջի՛զ։ Այսպէս, թըրթռացմունք յաջորդա-  
բար տեղի կ'ունենան կազերու, հաստատուն մարմ-  
նոց, հեղուկներու մէջ։ Տեսէ՞ք, ի՞նչ յարակցութիւն։  
Եւ գեռ զանց ըրի ես շատ մը մանրամասնութիւններ։

Ամփոփում. — Շաշափողական զգացողութիւնք  
տեղեկութիւն կուտան մեղ այն մարմնոց վրայ մի-

այն զորս կը շօշափենք . հոտոնելիքը , լսելիքը , և մանաւանդ տեսանելիքը , հեռուն գտնուած մարմնոց վը-  
րոյ տեղեկութիւններ կուտան :

Հոտոտելեաց գործարանն է ֆիբը , կամ աւելի ձիշդ , քթափուերը՝ որոնք կ'երթան կը բացուին յետ-  
սափողին մէջ , խոչակի բերնին դիմացը :

Լսելիքը մեզի կ'զգացընէ հնչուն կոչուած թրթը-  
ռացմանց գոյութիւնը :

Թրթռացմունք , ականջի խորանին միջոցաւ հա-  
ւաքուելով . կը թափանցեն լսողական փողին մէջ , ո-  
րուն խորը կը հանդիպին քմբկարաղունքին , զոր կը  
շարժեն : Թմբկաթաղանթին թրթռացմունք՝ կարգ  
մը փոքրիկ սոկորիկներու միջոցաւ կը փոխանցուին  
երկրորդ թաղանթի մը , որ կը փակէ հեղուկով լի  
խորը մը : Այս հեղուկը թրթռացումները կը փո-  
խանցէ լսողական ջղին , որ զանոնք կը տանի ուղեղին :


ՀԱՐՑՈՒԱՆ . — Յիշէ գդայարանքներ որ ի նեռուս տեղեկու-  
թիւն կուտան յեզմարմնոց վրայ . — Ո՞նչ է հոտոտելեաց գործա-  
րանը . — Քթափոսն ի՞նչ է :

Լսելիքն ի՞նչ կ'իմացընէ մեզ . — Ի՞նչ կը կոչուի ականջին ար-  
տաքին մասը . — Ի՞նչ կը կոչուի այն փողն որ խորանին կը յա-  
ջորդէ . — Լսողական փողին խորը ի՞նչ բանի կը հանդպին թրթը-  
ռացմունք . — Ի՞նչ կը կոչուի այս թաղանթը . — Ի՞նչ կայ թա-  
ղանթին ու այն խորչին մէջ տեղ որ լի է հեղուկով եւ զըր պէտք  
է ծօճեցնել . — Համառօտիւ նկարագրէ այն համբան որուն կը  
հետեւին թրթռացմունք :

— ՀՅՈՒՅԹՔ —

ԶԳԱՅՈՂՅՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՄԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Տար.)

52 . Տեսողական զգացողութիւն . — Հասանք վեր-  
ջապէս աչին , որ տեսողական զգացողութեանց գոր-  
ծարան մըն է : Բայց աւելի դիւրին է հասկնալ ա-  
սոր յօրինուածքը քան ականջինը , և եզան սա աչ-  
քին վրայ՝ շատ



ՁԵՒ 52 . — Աչին , տեսողական զգացողու-  
թեանց զործարան . — Եզան աչին  
մը հատուածք :

Ա . թոփանցիկ եղչե-  
րիկ Զ . մածուցիկ հե-  
րիկ  
Բ . առաջակողման դուկ (ապակե-  
սենեակ լի հեղու-  
նիւթ)  
Կով (ջրային խոնա-  
ւանիւթ)  
Գ . ծիածան Ե . աչին պաս-  
տանիւթ  
Դ . բիբ Ֆ . սերեկենի  
Ե . սառնենի Թ . ցանցենի  
Ժ . տեսողական ջղի  
Ղեղին պիտի տանի , լրյուին միջոցաւ աչքին վրայ ե-  
ղած տպաւորութեանց ծանօթութիւնը . ինչպէս կը  
տեսնէք , աչքին մէջ կը թափանցէ . Քիչ մը վերջ պի-  
տի տեսնենք թէ ի՞նչ կ'ըլլայ ան :  
Աչքին պատեանը անթափանց է . բայց իր առ-

զեւի կողմը թափանցիկ է որպէս զի լոյսն անկէ ներս մտնէ : Եղջերիկ կը կոչուի այս թափանցիկ մասը զոր շատ լաւ կը ճանչնաք դուք :

Լոյսը կը թափանցէ Ա եղջերիկէն . բայց աչքին խորն հասնելէ առաջ՝ կ'անցնի հեղուկով լի փոքրիկ սենեկի մը մէջէն Բ , կը հանդպի տեսակ մը վարագոյրի Գ , որ կ'ըսուի ծիածան . պրկուած վարագոյր մըն Է սա , մէջտեղը ծակ մը ունի Դ , որ կ'ըսուի բիր : Խաչիկ , հոս , պատու հանին մօտն եկուր . դուք ալ մեր շուրջը բոլորուեցէք և լաւ դիտեցէք : Խաչիկն աչքը կապոյտ է (ձեւ 52) , այսինքն թէ անոր աչաց վարագոյրը , ծիածանը , քիչ մը մութ է գոյնով : Իր կեդրոնին վրայ , Դ , կը տեսնէք սա ծակն որ սեւ է բոլորովին : Բիբն Է . անկէ է որ լոյսը վերջապէս պիտի մտնէ աչքին մէջ :



Ձեւ 53. — Գ , ծիածան . —  
Դի , բիբ որ մուրին  
մէջ լայնցած է :



Ձեւ 54. — Գ , ծիածան . —  
Գ , բիբ որ լոյսին մէջ  
նեղցած է :

Սպասեցէք քիչ մը . մատներովս կը գոցեմ , քանի մը վայրկեան , Խաչիկն աչքերէն մին . յետոյ , յանկարծ կը բանամ զայն : Կը տեսնէք , ի՞նչ կը պատահի : Փոքրիկ ծակը որ տա լայն էր (ձեւ 53) , այն վայրկեանին յորում վերատին բացի աչքը , շատ շուտով նեղցաւ երբ լոյսն եկաւ (ձեւ 54) : Հիմա , ահաւանիկ , շատ փոքր է , գրեթէ կէտի մը չափ է . դասա-

րանին խորն երթանք , շուքին մէջ . տեսէ՛ք , վերըստին կը լայննայ բիբը : Ի՞նչ կը նշանակէ այս :


Ո՛հ , շատ պարզ է : Երբ լոյսը ֆիչ բլայ , բիբը կը լայննայ որպէս զի կարելի եղածին չափ շատ լոյս ծծէ : Երբ լոյսը տա բլայ , բիբը կը նեղնայ որպէս զի պէտք եղածին չափ միայն ծծէ , և չյոգնեցնէ , չիսդրսեցնէ տեսողական ջիղը :

Լաւ , լոյսն ահա մտաւ աչքին մէջ , որովհետեւ չենք կրնար անոր հետեւիլաչքին մէջ , ժամանակն է որ ձեռք առնենք մեր եղան աչքը (ձեւ 52) : Դանակովս կը բանամ զայն իր երկայնութեանը : Կը տեսնէք որ աչքին գունտը՝ Զ մասին մէջ լեցուած է տեսակ մը մածուցիկ հեղուկով , որ շատ թափանցիկ է : Լաւ կը ճանչնաք Ա եղջերիկը , յետոյ ծիածանին Գ վարագոյրը : Վերջապէս , ճիշդ Դ բիբին ետեւ , տեսէ՛ք սա մարմինը Ե , սիրուն , հաստատուն , թափանցիկ , ճիշդ ու ճիշդ խոշորացոյց ոսպնածեւի մը պէս շինուած . անոր անունն է սառնենի :

Աչքին խորը պատուած է գորշկեկ թաղանթով մը Թ , զոր դիւրին է պատուել : Այս է ցանցենին որ ուրիշ բան չէ բայց եթէ տեսողական ջղին վերջաւորութիւնն աչքին մէջ : Ասո՛ր վրայ է որ տպաւորութիւն պիտի ձգէ լոյսը . ասո՛ր վրայ է որ պիտի կազմուին պատկերներն այն մարմոց որոնք կը ըրջապատեն զմեղ :

Ինչպէս պիտի ըլլայ այս բանը : Ա՛հ , Եթէ լաւ կը յիշէք խաւարին սենեկին մէջ մեր կատարած փորձը , անմիջապէս պիտի հասկնաք զայս : Բայց աւելի լաւ է որ վերստին ընենք այն փորձը : Մութ սենեկին երթանք (ձեւ 55) : Ահա փոքրիկ ծակ մը Բ ,

ուրիշ ներս կը մտնէ լուսաւոր ճառագայթ մը :  
Ծակին մօտ կը դնեմ իմ ապակեայ ոսպնաձեւո Գ, ու  
ետեւը, Դին վրայ, թերթ մը թուղթ կը բռնեմ :  
Խարխարելով՝ կուգայ վայրկեան մը յորում թղթին  
վրայ կը տեսնուի պատկերն եկեղեցւոյն որ գուրսն  
է : Գիտէք գուք այս բանը :



ՁԵՒ 55. — ԽԱՍՏԱՐԻՑ ՍԵՆԵՎԱԿ

Ա. Փեղկը, ծիածանն է : Ոսպնաձեւը, Գ, սառ նենին է .  
Փեղկին ծակը, Բ, բիբն է : Թղթի բերրը, Դ, ցանցենին է :

Արդ, Ա փեղկը ծիածանն է . Փեղկին Բ ծակը  
բիբն է . Գ ոսպնաձեւը սառնենին է . Թղթի թերթը՝  
Դ, ցանցենին է : Ահա տեսողւթեան բացարութիւ-  
նը, որ՝ անտարակոյս վերածուած է իր տմենապարզ  
ձեւին :

53. Կարճատեսք եւ նեռատեսք . — Քիչ մը առաջ  
պէտք եղաւ որ՝ յստակ պատկեր մը ունենալու հա-  
մար, թուղթս այս ինչ չափով հեռու բանեմ փեղ-  
կէն . Երբ շատ մօտ կամ շատ հեռու բռնէի, պատ-  
կերը քիչ մը չփոթ կ'ըլլար :

Արդ, կան մարդկի որոց աչքը քիչ մը չափազանց  
կարճ կամ քիչ մը չափազանց երկայն է . այս պատ-  
ճառաւ պատկերը յստակ կերպով չնկարուիր ցանցե-  
նին վրայ : Առաջինները կ'ըսուին կարճատեսք, Երկ-

րորդները՝ նեռատեսք : Ասոնց աչքը թերութիւնները  
կ'ուղղուին ակնոցներու միջոցաւ . ակնոցներն, եթէ  
կարճատեսներու համար ըլլան, կունենան զօգաւոր  
ոսպնաձեւներ որոնք կը հեռացնեն պատկերը, իսկ  
երբ հեռատեսներու համար ըլլան կունենան կորըն-  
րարդ ոսպնաձեւներ որոնք կը մօտեցնեն պատկերը :

Տեսութեան զգայարանքն ամէն զգայարանքներէ  
պատուականն է : Անով է որ կ'ըմբոնենք մարմնոց  
ձեւը, հեռաւորութիւնը, տարածութիւնը : Նաև ա-  
նո՛վէ որ ծանօթութիւն կ'ստանանք գոյներու վրայ :

54. Զգացողուրիեան սխալանիք . — Այս ամէնն  
սքանչելի է, արդարեւ : Բայց չափազանցութիւն ը-  
րած կ'ըլլայինք, եթէ աչքը կատարեալ գործի մը  
համարէինք : Ընդհակառակն, յաճախ սխալանաց պի-  
տի առաջնորդէր զմեզ, եթէ տրամախոհութեամբ  
չուղիէինք այն սխալ զգացողութիւնները զոր կը բե-  
րէ մեզ, կան նոյն իսկ այնպիսի զգացողութիւններ  
զորս չենք կրնար բնաւ ուղղել . անոնցմէ մէկն յիշել  
ձեզ :

Լուսապատկերին գոյները կը յիշէք . մանիչակա-  
դոյն, լեզակադոյն, կապոյտ, կանանչ, գեղին, նա-  
րընջագոյն, կարմիր : Արդ, առնենք կանանչը, զոր  
օրինակ : Միւսնոյն կանանչը, միւսնոյն կանանչ զգա-  
ցողութիւնը կրնանք ստանալ, կամ լուսապատկերին  
կանանչը միայն դիտելով, կամ դեղինին հետ՝ մաս-  
նաւոր համեմատութեամբ մը՝ կապոյտ խառնելով :  
Նոյնպէս, կարելի է մանիչակագոյն շինել կարմիրի  
ու կապոյտի խառնուրդով : Նարնջագոյն՝ կարմիրի ու  
դեղինի խառնուրդով : Աչքը բացարձակապէս կը  
խաբուի այս պարագայից մէջ, և հետեւարար կը

Խարէ զմեղ՝ պարզ գոյները շփոթել տալով մեղ բազմադեալ գոյներուն հետ :

**55.** Տրամախոնութիւն . — Եթէ աչք միայն ունենայինք, դեռ շատ բաներու վրայ պիտի խարուէինք : Բայց լսելիքը, մանաւանդ շօշափելիքը, մեզի կ'օդնեն մեր սխալներն ուղղելու : Եւ վերջապէս, այս զանազան զգացումներով, որոնք տեղեկութիւններ կը բերեն մեր ուղեղին, կը յաջողինք բաւական ճիշդ գաղափար մը ունենալ մեր շուրջը կատարուած իրողութեանց վրայ : Յետ այնորիկ, մեր ուղեղին մէջ կը կատարուի տրամախոհութիւն մը որ կը թելադրէ զմեղ գործածել այն ամէն բաներն որոնք կրնան օգտակար ըլլալ մեղ, խոյս տալ այն բաներէն որոնք կրնան մեղ վնասել, կարգադրել իրերն այնպէս որ կատարելագործեն բնութիւնը՝ հաջարաւոր գիւտերու և արհեստներու շնորհիւ : Շունն ալ մեր զգայանաց չափ արթուն զգայարանքներ ունի . մինչեւ իսկ շատ աւելի լաւ հոտ կ'առնէ, և սակայն, չկրնար այս ամէն բաներէն օգտիլ՝ իր կացութիւնը բարուքելու համար, յառաջդիմելու համար . վասն զի չունի բաւական իմացական կարողութիւն : Կան մարդիկ որ կ'ըսեն . Պատճառն այն է որ ձեռք չունի և չկրնար խօսիլ . Եթէ տասը ձեռք իսկ ունենար, դարձեալ չպիտի կրնար մեզի պէս գործածել զանոնք : Եւ Եթէ չկրնար խօսիլ, պատճառն այն է որ այնչափ անասուն է որ չկրնար բառեր հնարել . Ապուշները ունին ձեռք, և յաճախ անկարող են խօսելու : Մարդուն յատկանիւն ո'չ ձեռքն է եւ ո'չ լեզուն, այլ մեծն իմացանութիւնն է որու գործարանն է ուղեղը :

Ամփոփում . — Աչքը գունտ մըն է որու առջեւի

մասը միայն թափանցիկ է . այս մասը կը կոչուի եղջերիկ : Եղջերիկին ետեւը ձգուած է վարագոյր մը, ծիածանը, որ՝ անհատէ անհատ, կապոյտ, ծաւի կամ սեւ գունաւորուած՝ աշաց գոյնը կ'որոշէ : Այս վարագոյրին վրայ ծակ մը կայ, բիբը, ուրիէ լըսը կը մոնէ աչաց մէջ, անցնելէ յետոյ տեսակ մը խոնրացոյց ոսպնաձեւի մը մէջէն որ կ'ըսուի սառնենի, և որ կը գտնուի բիբին ետեւը : Լոյսն այն տաեն կ'անցնի այն թափանցիկ հեղուկին մէջէն որով լեցուած է աչքին գունտը, և կ'երթայ տպաւորութիւն ընել տեսողական զղին վրայ որ՝ ցանցենի անուամբ, կը պատէ աչքին խորը :

Ծանօթութիւն ստանալու համար, Եթէ միմիայն աչքն ու միւս զգայարանքներն ունենայինք, շատ բաներու մէջ պիտի խարուէինք : Բայց հոն է մեր ուղեղը, որ՝ զգայարանքներու միջոցաւ, ծանօթութիւն կ'ստանայ, կ'իմաստասիրէ և կը թելադրէ զմեղ օգտակար բաները գործածել և վնասակար բաներէն զգուշանալ .

Մարդուն յատկանիշը ո'չ ձեռքն է և ո'չ լեզուն . այլ իմացականութիւնն և ուղեղն է :

ՀԱՐՑՈՒԹԻՒՆ . Ո՞ւր կը վերջաւորի տեսողական շիզը . — Աչքին գունտը ամէն կողմէն անթափանցիօկ է . — Ի՞նչ կ'ըսուի թափանցիկ մասին . — Լոյսը՝ եղջերիկէն անցնելէն յետոյ՝ որո՞ւ կը հանդպի . — Ծիածանին վրայ գտնուած ծակն ի՞նչ կ'ըսուի . — Լոյսն ինչո՞ւ կը մոնէ աչքին մէջ . — Բիբն ինչո՞ւ կը լայնայ ստուերին մէջ, եւ ինչո՞ւ կը նեղնայ լցովին մէջ . — Աչքին գունտըն ինչո՞վ լեցուն է . — Ճեցք բիբին ետեւը ի՞նչ կայ . — Ի՞նչ

բան է ցանցենին որ կը պատէ աչքին խորը . — ի՞նչ է ցանցենին դեր . — խաւարին սենեկի մը այլ եւ այլ մասերը բաղդատէ մեր աչքի մասանց հետ :

ի՞նչ կ'ըսուին այն անձինք որոնք իրենց աչքին թիստ մօտք գտնուած առարկայները միայն կը տեսնեն լսւ . — ի՞նչ կ'ըսուին այն անձինք որոնք հեռաւոր առարկայները միայն կը տեսնեն լսւ . — կարճատեսութիւնն ի՞նչպիս ակնոցով կարեի է ուղղել . — Հեռատեսութիւնը :



### ԽՍԹԱԳՐՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԵՐ

Ա . Համար . — Ուղեղ . — Ողնածուծ . — Ողնածուծի կոճղէզ . — ի՞նչ կ'ըլլայ թոշուն մը առանց ուղեղի :

Բ . Համար . — Շօշափելիք . — Ճաշակելիք . — ի հեռուստ զգացողութիւնք :

Գ . Համար . — Քիթ :

Դ . Համար . — Ականջ :

Ե . Համար . — Աչք :

### ՎԵՐՋ

## ԲԱՌԱՑՈՒՑԱԿ

Ազդը , մարդկային մարմնոյ այն մասը որուն մէջ կը մոնէ բարձոսկրին գլուխը . hanche .

Ակնակապին , աչքին խոռոչը . orbite .

Անառ , կռմիկ . cartilage .

Անբակ , գաւազանի ձեւով բարակ ոսկոր մը որ ունի դէպի ի կրծոսկր կ'երթայ հորիզոնաձեւ . clavicule .

Արմակ , թեփ միջին անկեան գագաթը . coude .

Բազկրոսկր , թեփ այն ոսկորը որ ուսէն մինչեւ արմուկ կ'երկարի . humérus .

Բազմուկ , թեփին այն մասը որ ուսէն մինչեւ արմուկ կ'երկարի . bras .

Բարձոսկր , վարի անդամոց այն ոսկորը որ աճուկէն մինչեւ ծունկ կ'երկարի . fémur .

Բարդ , գործիք մը որ տարրազագրութեամբ ու բազադրութեամբ յառաջ կը բերէ երկու տեսակ ելեկտրականութիւն . pile .

Բնեն , բարդին երկու ծայրերը որոնցմէ մին ճրիտական , միւսը դրական ելեկտրականութիւն կուտայ . pôle .

Բնածխական բրու , բնածուխի և թթուածինի բազադրութենէ յառաջ եկած կազ մըն է . acide carbonique .

Գանկ , գլուխի ոսկորներն ամբողջութեամբ նըկառուած . crâne .

Գեղձ , մարմնոյն մէջ գտնուած գործարաններ որ հեղուկ կը պատրաստեն և գուրս կուտան gladne .

Գողերակ , մեծ երակ . veine cave .

Գողաւոր ոսպնակիրպ , ոսպի ձեւով ապակի որուն եղերքները թանձր են իսկ մէջտեղը բարակ . lentille concave .

Գաստակ , թեփին այն մասը որով ձեռքը ծղին կը միանայ . carpe .

Եղօերիկ, աչքը պատով թաղանթին առջեկ մասը որ թափանցիկ է. cornée.

Երակ, խողովակ որ արիւնը կը բերէ սրտին մէջ. veiné.

Երիկամանի, լուրիայի ձեւով զոյդ մը գեղձ որ մէջին վրայ կը գտնուի. reins.

Թթւածին, կազմյին պարզ մարմին. օդին այն տարրը որ այրելու բնութիւն ունի. oxygène.

Թիւնային, կանակի վերաբերեալ. dorsal.

Թմբկարաղանի, լսողական խողովակը ի ներքուստ փակող նուրբ թաղանթ. tympan.

Իրան, ի բաց առեալ գլուխն ու անդամները, մարմնոյն մնացեալ մասը. trone.

Լեարդ. մեծ գեղձ մըն է սեւ զունով. goutte-âjiker. foie.

Լևեռ կամ Ողն, ողնայարին ամեն մէկ ոսկորը. vêrtebre.

Լորձունի, թուք. saliva.

Խորան, ականջին անկանոն ձեւով կոճիկը. pavillon.

Խոփի, ալեճեւ ծփուն թելեր որոց մէջ կ'երթայ ջըրային կենդանեաց արիւնը՝ դիմաւորել ջրին մէջ լուծուած օդը. branchie.

Խոնջայլ, ականջին ներքին մասերէն մին որ խը. զունջի ձեւ ունի. limacon.

Խռչակ, սրունքի երկճղուած ոսկորին բարակ մասը պերոնէ. — Շնչափողին գագաթը որ ձայնի գործարանն է. larynx.

Դիածան, աչքին գունաւոր վարագոյրը որուն կեդրոնը բացուած է բիբը. iris.

Ծղի, թէկին այն մասը որ արմուկէն մինչեւ գաստակ կ'երկարի. avant-bras.

Ծղոսկը, ծղիի երկճղուած ոսկորին այն մասը որուն վերի ծայրը կը կազմէ արմուկը. cubitus.

Դոճքակ, պարանոցին ետեւի կողմը. occipital.

Կոն, մատանց ոսկոր. phalange.

Կանդէզ, ողնածուծի այն մասը որ լայնցած՝ կը մտնէ ու զեղին մէջ. moelle allongée.

Կոնի, այն ոսկորեղէն խոռոչը որմէ կազմուած է իրանին ստորին մասը. bassin.

Կորներարդ ոսպնակերպ, ոսպի ձեւով ապակի որուն եղերքները բարակ են մէջտեղը հաստ. lentille convexe.

Կրի բնածիսատ, տեսակ մը աղ որ կը բազկանայ կիրէ և բնածիսական թթուէ. carbonate de chaux.

Կրի փոսփորտ, տեսակ մը աղ որ կը բազկանայ կիրէ, փոսփորէ և թթուածինէ. phosphate de chaux.

Կրծեսկը կամ կանջոսկը, կուրծքին առջեւի կողմը գտնուած ոսկոր. sternum.

Հերափուխիկ, երակն ու չնչերակը իրարու հետ հազրդակցութեան մէջ գնող բարակ խողովակ. vaisseau capillaire.

Հպաւորութիւն, գոյչելը. contact.

Ճանանջոսկը, ծղիի երկճղուած ոսկորին այն մասը որ բարակ է. radius.

Մաղձ, լեարգին վրայ գտնուած փոքրիկ պարկ որ կը պարունակէ լեզի հեղուկ մը. bile.

Մրբանի, բարակ աղիք. intestins grèles.

Շնչափող, կամիկային խողովակ որ օդը թոքերուն մէջ կը տանի. trachée-artère.

Շնչերակ, խողովակ որ արիւնը սրտէն կը հեռացընէ. artère.

Ոլոք, սրունքի երկճղուած ոսկորին այն մասը որ հասու է. tibia.

Ողնածուծ, ողնայարին ծուծը. moelle épinière.

Ողնայար, կանակին մէջտեղը, վերէն վար, գլուխուած ոսկորը, colonne vertébrale.

Ոսկրակազմ, կմախք, squelette.

Ուլցնափին, ոտքին վիզը. tarse.

Ուսոսկը, թիակ. omoplate.

Պանկրիտ, երկար ձեւով գեղձ որ կը գտնուի ըստամոքսին տակովը. pancréas.

Սառնենի, բիբին ետեւը գտնուած ոսպնաձեւ թթափոնցիկ նիւթը. cristalin.

Սատար, օդնող, օժանդակող. facteur.

Սերիկենի, նուրբ թաղանթ որ աչքը կը պատէ ի

**Ետուսաւ.** choroïde.

Ստուարաղի, հասաւ աղիք. intestins gros.

Սրբանուկը, ողնայարի ստորին մասը. sacrum.

Յանցենի, տեսազական ջղին այն մասը որ թաղանթի վերածուած՝ կը պատէ աշքին խորը և որ կընդունի առարկայից տպաւորութիւնը. rétine.

Փայծաղ, տաշագ. rate.

Փափոր, պարզ մարմին որ ինքնիրենը կ'այրի, մաւթ տեղը լցու կուտայ. ոսկորներէն կը հանեն. phosphore.

— 1318 —

Վ Բ Ի Պ Ո Կ

Երես	Տող	Ախալ	Ուղիղ
48	48	ուր	ուր
48	25		
24	Պատկերին վրայ		
	Թ. Ը, Ե	Ը, Ե, Զ	
32	42	գիղձ	գեղձ
45	21	ուրկէ	ուրկէ <sup>ո</sup>
48	13	անոնք	օրոնք
53	40	թթուածինը	թթուածինը
64	45	46	47

357-360.

0014660  
0014659  
0014658  
0014657



2013



